

# ՀԱՅԵՐԸ ՊՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍԻ ՄԷՋ (1909-1920)

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

## ՄՈՒՏՔ

Արժանթինի մէջ սպանական տիրապետութեան դէմ շարժումը սկսած էր 1810ին ու երկրի անկախութիւնը հռչակուած՝ 1816ին: Սակայն Արժանթինի քաղաքական ամբողջական կազմաւորումին սկիզբը պէտք է նկատել 1852ը, երբ մօտ քառասուն տարուան պատերազմներէ, քաղաքացիական կուլներէ, ժողովրդավարական թէ մենատիրական փորձերէ ետք, Սահմանադիր Ժողով մը կը գումարուէր ու յաջորդ տարին երկրին սահմանադրութիւնը կը հռչակուէր:

Այս ժամանակաշրջանի ամէնէն յառաջապահ մտաւորականներէն մէկը՝ Խուան Պաուլթիսթա Ալպերտի, ճիշդ 1852ին կը հրատարակէր իր Հիմքեր Եւ Մեկնակէտեր՝ Արժանթինի Հանրապետութեան Կազմակերպութեան Համար ազդեցիկ հատորը, որ կը պարփակէր սահմանադրութեան նախագիծ մը, որուն դրոյթներէն շատեր (ամերիկեանի անմիջական ազդեցութեամբ) պիտի ընդգրկուէին 1853ի սահմանադրութեան մէջ: Մաւալուն ներածութեան մէջ, Ալպերտի երկարօրէն կ'անդրադառնար երկրի գրեթէ դատարկ հողատարածքը բնակեցնելու մասին եւ կ'արձանագրէր այնուհետեւ կանխադրոյթի (postulate) աստիճանին հասած իր հռչակաւոր տողերը.- «Բնակեցնել հարստացնել է, երբ կը բնակեցուի ճարտարարութեան պիտանի եւ արդինաւոր ու հարստացուցիչ աշխատանքի վարժ անձերով: Բնակեցնել քաղաքակրթել է, երբ կը բնակեցուի քաղաքակրթ անձերով, այսինքն, քաղաքակրթ Եւրոպայի բնակիչներով (ընդգծումը մերն է - Վ.Մ.)»<sup>1</sup>: Այս ոգիով էր, որ 1876ին նախագահ Նիքոլաս Աւեժանետայի հրապարակած թիւ 817 օրէնքը («Աւեժանետա Օրէնք») կ'արտօնէր մինչեւ 60 տարեկան օտարականներու ներգաղթը: Սակայն, կից ուղերձին մէջ, ան կը շեշտէր, որ «(...)առանց քացանելու ինքնարուիս գաղքը, ջանք կը քափուի զանոնք [գաղքականները] ընտրելու Եւրոպայի հիւսիսէն եւ հարակի ուրիշ երկիրներէ, ուր շատ աւելի դիւրին է զանոնք գտնելը յարմար պարագաներու տակ, որոնք փնտոռուած արդինքը կ'ապահովեն (ընդգծումը մերն է - Վ.Մ.)»<sup>2</sup>: Այս նկատողութիւնը նպատակ մը կը մատնէր՝ պաշտօնապէս «ընտրովի» գաղթականութիւնը գերադասելու, քաջալերելու

անոր ներմուծումը Հիւսիսային Եւրոպայէն կամ, հակառակ պարագալին, հարաւէն, երկրորդական դասելով այլ վայրերէ եկող գաղթական-ներու ինքնաբուխ ներհոսքը: Հետեւաբար, միջին արեւելեան ու ասիական գաղթականութիւնը երբեք մասնաւոր խրախոյսի չէ արժանացած, ինչ որ ընդհանուր առումով լատինամերիկեան բազմաթիւ երկիրներու պարագային նկատուած միտում մը եղած է:

Ցանկութիւնը 75 տարիներուն, իշխող դասակարգը բնակեցումի այս քաղաքականութիւնը պիտի ձգտէր գործադրելու: Երկիրը տնտեսական ու մշակութային բուռն վերելք մը կ'ապրէր որպէս հետեւանք «80ականներու սերունդ» կոչուած բնտրանիի ծրագրին, որու նպատակն էր Արժանաթիւնը վերածել արեւմտեան տիպի արդիական պետութեան մը: Կալուածատէր դասակարգին ձեռքը գտնուող գիւղատնտեսական արտածումները երկրին եկամուտը կ'ապահովէին: Զարգացումի այս ծրագիրը վերջ պիտի գտնէր 1929ի համաշխարհային տնտեսական մեծ տագնապի նախօրէին, երբ Արժանաթիւնի տնտեսութիւնը աշխարհի ութերորդն էր: Այս տագնապը, որ սկսաւ Նիւ Եորքի սակարանի անկումով, իր ետին ներքաշեց աշխարհի մեծ տնտեսութիւնները եւ յատկանշուեցաւ համընդհանուր ճգնաժամով մը, ծանօթ՝ Great Depression անունով, որ երկարաձգուեցաւ գրեթէ մինչեւ Բ. Աշխարհամարտի սկիզբը: Աշխարհի մէջ հումքի արտածումը հսկայ կորուստ մը արձանագրեց՝ ճարտարարուեստական կեղրուններու արդիւնաբերութեան դանդաղեցումով կամ կասեցումով, ինչ որ իր կարգին ժիւտական խոր ազդեցութիւն ունեցաւ արժանթինեան տնտեսութեան վրայ:

Եւրոպայէն գաղթականութիւնը կը քաջալերուէր որպէս աժան աշխատուժ: Այսպէս, մինչ 1869ին բնակչութեան 12.1%ը օտար էր, 1914ին համեմատութիւնը 30.3% էր<sup>3</sup>: Ինչպէս կը պատմէ 1911ին տպուած թղթակցութիւն մը, երկրի կառավարութիւնը այս շրջանին «իր մեծածաւալ եւ ամայի երկիրները բնակչական եւ կուլտուրական երկիր մը դարձնելու նպատակով պյոջիւններ տարածած է (...)» թէ՝ Արժանթինի հիւպատոսներուն եւ թէ տեղային լրագրաց թղթակիցներուն միջոցաւ, որպէս զի ամէն անոնք որ կ'ուզեն զաղբել իրենց վիճակը բարտքելու համար, զերադասեն Արժանթինը, խոստանալով որ ամէն զաղբականի կ'յատկացուին (sic) հողեր որոշ քանակութեամբ, որպէս զի զանոնք մշակեն (...):<sup>4</sup>

Թէեւ 1876ի օրէնքը ուղղուած էր որոշ ընտրութեամբ ներքին նահանգներու բնակեցումը քաջալերելու, յարակարծորէն, նոյն տարուան հողաբաշխումի առաջին օրէնքը կ'արտօնէր մինչեւ 80.000 քառ. մեթր հողերու վաճառքը մէկ հոգիի: Ասիկա զարկ տուաւ փոքրամասնու-

թեան մը ձեռքը կեղրոնացնելու հողի սեփականութիւնը, ինչ որ իր կարգին երկրագործութեան զարգացումին խոշնդուտեց: 1904ին ընակչութեան միայն 42%ը ոչ-քաղաքաբնակ էր (32%ը՝ օտարահպատակ), իսկ 1910ին միայն 66.000 ազարակ կար՝ Միացեալ Նահանգներու 6.000.000ին դիմաց:

Արժանթին, հետեւարար, հիմնականին մէջ քաղաքաբնակ գաղթ մը ունեցաւ, եւ սեփական հող ձեռք ձգելու անկարելիութիւնը պատճառ դարձաւ, որ բազմաթիւ գաղթականներ կայք հաստատէին յատկապէս մայրաքաղաք Պուենոս Այրէսի մէջ, որ իր արուարձաններով երկրի բնակչութեան մէկ երրորդը կը խմբէ այսօր:

Այս միտումին որպէս հետեւանք, արժանթինահայ համայնքի մօտաւորապէս 90%օր Պուենոս Այրէս, իսկ մնացեալ 10%ին մեծ մասը՝ երկրի երկրորդ քաղաք Գորտոպա կը բնակի:

ԺԹ. դարուն, բացի հատուկենսու ու գրեթէ անչմար անհատական օրինակներէ, հայերը գրեթէ ոտք չդրին Արժանթին: Ի. դարու առաջին տասնամեակին այդ վիճակը փոփոխութիւն չկրեց: 1901-1909ին, օրինակ, ըստ քաղաքի նաւահանգիստի տոմարներուն 55 հայ մտած է Պուենոս Այրէս<sup>7</sup>: Թիւը, անշուշտ, ամբողջական չէ, քանի որ պաշտօնական տուեալները ծանօթ են իրենց անվստահելիութեամբ<sup>8</sup>: Այդ տարիներուն Արժանթին եկած որոշ գաղթականներու անուններ յայտնի են: Այսպէս, 1896ին Հալէպ տարուած 30 որբերու շարքին էր Խուան Սալիւա (Սալիպա), որ հոմսեցի հարուստ արարի մը հոգեզաւակը դարձաւ: Դարասկիզբին Արժանթին գաղթեց, հաստատուելով Սանթիակօ տէլ էսթերօնահանգը, ուր մեծ թիւով արաբներ կային, եւ աշխատեցաւ արաբական դպրոցի մը մէջ: 1930ին Ֆրիհաս քաղաքի ոստիկանապետը եղաւ ու աւելի ուշ՝ դատաւոր: 1955ին դեռ ողջ էր<sup>9</sup>:

Սամուէլ Պարչայեան (1855-1951) Քոնսեփսիոն տէլ Ուրուկուայի (Էնթրէ Ռիոս նահանգ) նաւահանգիստի տնօրէնն էր 1905ին, երբ կը ծընէր իր զաւակը՝ Խուանթո Հեքմոր Պարչային (sic), որ 1956ին Պուենոս Այրէսի մերձ շրջաններէն Սան Ֆերնանտոյի մէջ ոստիկանապետ էր: Պարչայեան տնօրէնի պաշտօնը վարած էր նաեւ Պուենոս Այրէսի նաւահանգիստին մէջ<sup>10</sup>:

1905ին իր ընտանիքով Պուենոս Այրէս կը ժամանէր վանեցի Մկրտիչ Պինայեանը, որ 1890ի Յունուարին արդէն Սանթիակօ տէ Զիլէ էր, ուր ժամանած էր Մարսէլլէն:

1890-1902ին Պինայեան նիւթական բարօր վիճակ մը ունէր Զիլէի մէջ, տնային իրերու եւ կահոյքի վաճառատուններու շարք մը հիմնած ըլլալով տարբեր քաղաքներու մէջ: Ամուսնացած էր տեղացի կնոջ մը հետ,

որմէ 13 զաւակ ունեցած էր (Հինգը Զիլէ ծնան): 1902ին սնանկանալով, որոշեց իր ընտանիքով մեկնիլ Հարաւային Ափրիկէ, ուրկէ հասած էին հարուստ ոսկեհանքերու յայտնագործութեան լուրերը: Երեք տարի ետք, անյաջողութեան մատնուած, Պուենոս Այրէս հաստատուեցան: Պինայեանի նիւթական կացութիւնը կրկին բարգաւաճեցաւ ու հոն ապրեցաւ մինչեւ մահը (1937)<sup>11</sup>: Իր միակ մանէ զաւակը՝ պատմաբան Նարսիսօ Պինայեան (1896-1970), Արժանիթինի առաջին համալսարանաւարտ հայր եղաւ, իսկ վերջինիս զաւակը՝ Նարսիսօ Պինայեան Գարմոնա (ծն. 1928), լրագրող ու պատմաբան, արժանիթինահայ համայնքի ուսումնամիրութեան ռահվիրան դարձաւ:

10 Յունիս 1909ին Պուենոս Այրէս ժամանեց առաջին հաճընցի գաղթականը՝ Մանուկ Մութաֆեան<sup>12</sup>: Նոյն տարին կը հասնէր առաջին այնթապցին՝ Յակոր Թոփմեն<sup>13</sup>: 30 Սեպտեմբերին 23 հոգի կը հասնէին (Հապէշեան, Ներսէսեան, Գագանճեան եւ Խայեաթ ազգակից ընտանիքները Քիխսէն, Այնթապէն ու Խարբերդէն), իսկ 25 Դեկտեմբերին՝ համայնքի ապագայ դէմքերէն՝ ճարտարապետ Խորայէլ Արսլանը (Կեսարացի)<sup>14</sup>:

«Հայկական եւ սպանական խանութներու, իտալական ճաշարաններու շորին տակ, մեծ քաղաքի առաջին փորձարկումները կը կատարուին ազգային խոհանոցներու ներկայացումով (Ընդգծումը մերն է - Վ.Ս.) »<sup>15</sup>. 1910ին Պուենոս Այրէս այցելած Փրանսացի լրագրող մը այսպէս կը նկարագրէր Տէ Լա Փլաթա գետին մերձ Պախոյի ժողովրդային թաղամասը: Հայերը արդէն նշմարելի էին: Այդ տարի անոնց թիւը արդէն 200ի կը հասնէր<sup>16</sup>:

Հակառակ իրենց սակաւաթիւ ըլլալուն, անոնք նշմարելի էին նաեւ Արժանիթինի Գաղթականութեան Տնօրէնութեան համար, որ 1909ին իսկ հայերն ու արաբները «դժուար համարկելի»<sup>17</sup> կ'որակէր: «Համարկել», օրուան բառապաշտին մէջ, հաւասար էր «ծովել» բառին:

## ԱՌԱՋԻՆ ԳԱՂԹԱԼԻՔԻՆ ՍԿԻԶԲԸ

1909-1910ի գաղթը ունեցած է ընդհանուր եւ մասնաւոր պատճառներ: Ապրիլ-Մայիս 1909ի Ատանացի ջարդերուն հետեւանքով, Օսմանեան Սահմանադրութեան վերահաստատումին առթած գինովութիւնը եւ փոփոխութեան պատրանքները սկսան անհետանալ, յատկապէս հայրնակ գաւառներուն մէջ: Բազմաթիւ մեկնողներու համար - որոնք յանախ ամուրի երիտասարդներ էին - զինուորական պարտադիր ծառայութիւնը, իր դաժան հանգամանքներով, շատ գրաւիչ հեռանկար մը

**Հէր:** Ուրիշներ իրենց ետին ընտանիք մը կը ձգէին, անոր ապրուստը ապահովելու եւ, լաւագոյն պարագային, աւելի ուշ զանոնք իրենց քով կանչելու յօյառվ:

Միացեալ Նահանգները արդէն սկսած էր խստացնել մուտքի ձեւակերպութիւնները: 1897ին ամերիկեան ծերակոյտը արգիլած էր այն անձերուն մուտքը, որոնք աչքերու «Վարակիչ ու վտանգաւոր» հիւանդութեամբ մը՝ խշուկով (trachoma) ախտածանաչուէին: Թրքահայերու 40%-ը այդ վիճակին մատնուած էր, ինչ որ զիրենք կը դնէր մերժումի՝ “no bono” դասակարգին մէջ<sup>18</sup>: Որպէս այլընտրանք, շատեր պիտի բռնէին առաջին հերթին Արժանթինի, ապա Պրազիլի եւ Ուրուկուայի ճամբան: 1904-1913ին, 2.400.000 գաղթականներէ լոկ 56ը Արժանթինէն մերժուած էին առողջական պատճառներով, մինչ 1899-1910ին միայն հայերու պարագային 994 հոգիի ԱՄՆ մուտքը արգիլուած էր<sup>19</sup>: Ժամանակի ականատեսներէն մէկը կը գրէր -

Պուենոս Այրէսն ալ, իրը երկրորդական զաղթավայր, կը սկսի Հայուն դառնալ Հիւսիսային Ամերիկայէն յետոյ, առժամանակեայ քայլարան անոնց համար՝ որ մեծ մեծ յոյսեր դնելով Հիւսիսային Ամերիկայի Վրայ, ճամբայ կ'ելլեն՝ բայց “նո պօնօ” ըլլալով կեն ճամբան, կուգան մեղքերնին քաւելու հոս, մինչեւ որ ո եւ է կերպով չուն դէպի Հիւսիս, դէպի Երկրային Արքայութիւնը...<sup>20</sup>:

Գաղթալիքը զուտ հայկական երեւոյթ մը չէր, քանի որ հրեաներն ու արաբներն ալ կը դիմէին տարագրութեան, միեւնոյն պատճառներով<sup>21</sup>:

Արժանթինը կը մնար բոլորովին տարաշխարհիկ երկրամաս մը ինչպէս պարզ մահկանացուին, այդպէս ալ գաղթի մասին մտածողին համար: Այդ տարիններէն եկող մանրավէպի մը համաձայն, 1912ին Պոլիս գտնուող բանաստեղծ Աւետիք Իսահակեանը յուսահատ վիճակի մը մէջ գտնուելով, ըսած է, թէ կ'ուզէր հեռանալ «մի այնալիսի տեղ, ուր ոչ հայի, ոչ տաճկի երեսը տեսնիմ»: Խսկ ընկերները խնդուքով «խորհուրդ տուին Պուենոս Այրէս կամ Արժանթին երթալ»<sup>22</sup>:

Գաղթականներուն առաջին կեդրոնավայրը Լափրիտա 644 փողոցի conventilloի մը երկրորդ յարկն էր, իսկ հաւաքավայրը՝ կրետացի հրեայ իցհակ իցհակիի կամ «իզմիրի հրեային սրճարան»ը, որ արաբական թաղամասը կը գտնուէր (25 տէ Մաֆօ եւ Վիամոնթէ փողոցներու խաչմերուկին)<sup>23</sup>: Այս թաղամասը նոյնպէս թուրքիայէն գաղթած հրեաներու բնակավայրն էր<sup>24</sup>:

«Քոնկենթիժօ»ն ԺԹ.-ի. դարերու Պուենոս Այրէսի ամէնէն աժանքակարանն էր, թէեւ 1910ին գինը եռապատկուած էր 1875ի բաղդատ-

մամբ: Աւելի նոր կառոյցներու մէջ, 10 քառակուսի մեթրանոց սենեակ մը կը վարձուէր ամսական 25-60 ֆրանքով<sup>25</sup>: Այս շէնքերը միջանցքներու երկայնքին կամ կեղրոնական բակի մը շուրջ կառուցուած սենեակ-ներէ բաղկացած էին: 1907ին 2.500 նման շէնքեր կային՝ 150.000 բնակիչ-ներով<sup>26</sup>:

## ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Հայ գաղթականներու բազմացումին պատճառով, շուտով կը սկսէր համայնքին կազմակերպումը: 7 Մայիս 1911ին ծնունդ առաւ առաջին միութիւնը՝ «Հայ Բարեգործական Ընկերութիւն Արժէնթինի» անու-նով<sup>27</sup>: Նոյեմբերի առաջին ընդհանուր ժողովին, 47 հոգիի ներկայութեամբ, հիմնադիրներէն Հմայեակ Յակոբեան ատենապետ ընտրուեցաւ<sup>28</sup>: Ընկերութիւնը Ապրիլ 1913ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸ) Պուենոս Այրէսի մասնաճիւղը դարձաւ: Կեղրոնը հաստատուեցաւ Փալերմօ թաղամասը (Ակիուէ 617), ուր, հետեւով արաբներուն, հայերն ալ սկսած էին բնակիլ 1911ին<sup>29</sup>:

Եկեղեցիի բացակայութիւնը զգալի էր<sup>30</sup>: 1911ին Հայկ Մոսկոֆեան կը նշէր.- «Վերջերս անգլիախօս հայ երիտասարդներ Անգլիական եկեղեցոյ հոգարարձութեան դիմեցին որ ժողովներ գումարելու համար իրենց տուն մը տրամադրելի ընեն: Սիրով ընդունեա (sic) այս խնդիրը եւ իհման Կիրակի օրեր կրօնական ժողովներ տեղի կ'ունենան: Երբեմն անգլիացիներ ալ կը խօսին մեր ժողովին»<sup>31</sup>: Ժողովները հաւանաբար կատարուած են Անգլիկան Եկեղեցոյ մայր ժողովարանին (25 տէ Մաժօ 282) կից շէնքի մը մէջ. Մոսկոֆեան Հայերէնի կը թարգմանէր պատուելիներու քարոզները եւ Յովհաննէս Պարգևեան շարական կ'երգէր: Այս բոլորը դժգոհութեամբ դիմաւորուեցան իրենց խորլթ երեւոյթին պատճառով<sup>32</sup>:

Յունուար 1912ին, արաբկիրցի Տ. Պաղտասար Քահանայ Պարասաթեան կը ժամանէր իր երկու զաւակներով: Հստ նորայր Աւագ Քահանայ Տէր Խորէնեանի ու Նարսիսո Պինայեանի, վէճի մը պատճառով, քահանան թուրք մը սպաննած էր իր գիւղին՝ Շեփիկի մէջ: Ան փորձած էր Միացեալ Նահանգներ գաղթել, սակայն անդրանիկ զաւակին խշտուկը արգելք եղած էր: Սակայն, Պոլսոյ Պատրիարքին ուղղուած նորայայտ նամակ մը, իր տուեալները քաղած ըլլալով կրօնաւորէն իսկ, կը սրբագրէ այս աւանդական պատումը:- «Յիշեալ քահանան իր բեմին այսինքն Արաբկիրի Առաջնորդարանէն մեկնած է գրեթէ երեք ամիս առաջ. քանի մը օր մնացած է Պոլսոյ մէջ:

Վերջապէս իր երկու հարազատ զաւակները Նիլ-Եորք դրկելու համար, մինչեւ Փարրաս ընկերացած է անոնց եւ սակայն քանի մը կարեւոր պատճառներով չկրնալով իր այս նպատակին հասնիլ մտադրած է իր զաւակներով դէպի հոս Պուենոս Այրէս զալ ու ամսոյս 10ին տեղու հասաւ: Ինքը գրեթե ութը տարի Արարկիրի Առաջնորդական թեմին տակ պաշտօնավարեր է Շեփիկ գիտին մէջ, որուն քահանայական ծեռնադրութիւնը տեղի ունեցած է Երուսաղէմ[ի] վանքը»<sup>34</sup>:

**ՀԲԼՄԸ որոշեց եկեղեցական յատուկ ընկերութեան մը կազմութեան օգնել եւ ի նպաստ քահանային հաւաքոյթ մը կազմակերպել: Ներկաներէն շատեր անդամակցեցան նորակազմ «Եկեղեցասիրաց Ընկերութիւն Արժէնթինի Հայոց»ին եւ ընտրեցին ինը հոգինոց առժամեայ վարչութիւն մը<sup>35</sup>: ՀԲԼՄԸ ժողովի համար իր սրահը տրամադրեց, նշելով, որ «սակայն եկեղեցական արարողութիւն կատարելը արգիլուած է, քանզի հոս գրադարան եւ լսարան մ' է ընկերութեան» յատուկ եւ եկեղեցական] արարողութիւն կատարել ըստ եկեղեցական կանոնի աններելի է»<sup>36</sup>:**

Պարասամթեան կը բնակէր 1909ի ժամանողներէն Յովհաննէս Հապէշեանի տունը (Մալապիա 1477), ուր 19 Ապրիլին կատարեց առաջին պատարագը, 85 ներկաներով<sup>37</sup>: Պատարագին յաջորդող ընդհանուր ժողովը մնայուն վարչութիւն ընտրեց: Դիւանը կազմեցին Հապէշեան, Յովհաննէս Ներսէսեան (ատենադպիր) եւ ուրիշներ, թէեւ ատենապետին անունը յայտնի չէ<sup>38</sup>: Պոլսոյ Պատրիարքարանը վաւերացուց քահանային նշանակումը որպէս հոգեւոր հովիւ<sup>39</sup>: 1913ին եկեղեցւոյ հոգաբարձութիւնը «Թաղական Խորհուրդ Արժէնթինի» անունը որդեգրեց:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՃՇԴ) կոմիտէն 12 Ապրիլ 1912ին հիմնուեցաւ Ասատուր Զնդանեանի, Խոսրով Ներսէսեանի (Վըտունի) եւ Կարապետ Պապոյեանի կողմէ, 30 շարքայիններով<sup>40</sup>: 22 Յուլիս-22 Դեկտեմբերի հաշուետուութեամբ, նոր ղեկավարներ ընտրուեցան: Տոմարը սկսաւ Դեկտեմբեր 12ին:-

«Նպատակ ունենալով Հ. Յաշնակցութեան վեհ դրօշին տակ գործել կազմակերպ ուժերով, ունեցանք ընկերական հաւաքոյթ մը եւ երկար խորհրդակցութիւններէ վերջ շեշտուեցաւ կազմակերպելու գործին վրայ, բուլցած կազմը վերականգնելու, եւ գործունեութեան շրջան մը ստեղծելու մասին: Ըստ օրէնքի, գաղտնի քուեով ընտրուեցան ղեկավարներ Մարմնական գործերուն համար հետեւեալ ընկերներ՝ Երուանդ Մալխասեան, Կարապետ Մելիքեան, Ստեփան Տինճեան, Յակոբ Ումալեան եւ Խոսրով Կ. Ն. Վշտունի»<sup>41</sup>:

«Եփրեմ» եւ «Շանթ» խումբերը կազմուեցան եւ «Քլիւպ Հայկական» ակումբը բացուեցաւ<sup>42</sup>:

Խումբը մը էվերէկցիներ հիմնեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (ՄԴՀԿ) կոմիտէն 1912ի վերջը։ Անոնց շարքին էր Ճիւան Թոքաթլեանը<sup>43</sup>, որուն սրճարանը Փալերմոյի մէջ (Հոնտուրաս եւ Քաննինկ փողոցներու խաչմերուկ) համայնքի նոր հաւաքատեղին դարձած էր<sup>44</sup>:

Օգոստոս 1912ին ՀԲԼՄի մասնաճիւղը որոշած էր, որ «Եկեղեցասիրացի վարչական ժողովոյ հետ խորհրդակցելով ընդարձակ տուն մը վարձելու համար պիտի աշխատովի. արդէն իրենք ալ այս կարծիքը յայտներ էին»<sup>45</sup>։ Ուրիշ կրօնական ընկերութիւն մըն ալ ստեղծուած էր։ Այսպէս, նոյն տոմարէն կ'իմանանք, որ Արեւմտեան Հայաստանի մէջ ջարդի մը լուրին հետեւանքով, 27 Հոկտեմբերին 400 հոգինոց հաւաք մը տեղի ունեցաւ ՀԲԼՄի, Եկեղեցասիրացի, առաջին անգամ յիշուող Հայ Քրիստոնէական Ընկերութեան եւ Քլիւպ Հայկականի մասնակցութեամբ։ Բողոքի հեռագիրներ եւ դրամահաւաքի արդիւնքը Պոլս ղղկուեցան<sup>46</sup>։

Նոյեմբերին ՀԲԼՄը եւ կրօնական զոյգ վարչութիւնները միացումի փորձի մը ձեռնարկեցին, պահելով իւրաքանչիւրի վարչական եւ հաշուապահական անկախութիւնը։ ՀԲԼՄը որոշեց Եկեղեցասիրացի պարպած տունը Հայ Քրիստոնէական Ընկերութեան հետ վարձել<sup>47</sup>։ Միութեան հանդէսը տեղի ունեցաւ 11 Յունուար 1913ին, սակայն զանազան միջադէպերէ ետք միութիւնը չկայացաւ<sup>48</sup>։

Պարասաթեան քահանայ արարողութիւններ կատարած էր Քլիւպ Հայկականի մէջ, որ 1913-1914ին Եկեղեցական վարչութիւն դառնալով, Յարութիւն Թահթաճեանի, Կարապետ Խանաղեանի եւ այլոց աշխատանքով կարողացաւ ամերիկեան դեսպանէն ճանչուիլ որպէս ազգային վերին մարմին։ Վարչութեան տուած անցագիրներով, հայերը Միացեալ Նահանգներ եւ Քանատա կրնային ճամբորդել<sup>49</sup>։

1911ին Մոսկովիեան կը գրէր, թէ «հոս փոքրաթիւ հայ զաղութ մը կայ որ տակաւին նոր ինքզինքը ծանօթացնելու կը սկսի տեղական տարրին։ Մեծ մասը կարդալ գրել չեն գիտեր եւ թերթ կարդալու փափար չունին։ Ոմանք Մ. Նահանգները կ'երթան յուսալով թէ հոն աւելի յաջող կ'ըլլան»<sup>50</sup>։ Նոյն օրերուն Բիւզանդիանի թղթակից Միհրան Էքմէքճեան նկատել կու տար, թէ գաղթականներէն շատերը կու գային առանց երկրի պայմաններուն տեղեակ ըլլալու եւ կը նկարագրէր անորիւրայատկութիւնները.- «Թող ընթերցողը չկարծէ թէ լատինական Ա-

մերիկայի գործերը միեւնոյն կերպով կ'ընթանան, ինչպէս Հիւխսային Ամերիկայինը: Այս երկու Ամերիկաներու տարրերութիւնը այնքան մեծ է, որքան հիւխսը հարաւեն, ըլլայ վաճառականական ձեւերը, թէ գործարանական կեանքը, իսկ գործարանական կեանքի մասին շեմ կարող բան մը ըսել, քանի որ այդ կեանքը դեռ շատ սկզբնական ձեւի տակ է»<sup>51</sup>: Իսկ 1912ին ՀԲՀՄԸ Պոլսոյ Պատրիարքին կը հաղորդէր, թէ «հոս գրեթէ երեք տարի է հայ զարդարական շարժումը սկսած է եւ հիմա առ առաւելի 300-400 հայեր տեղս կը գտնուին, բայց անոնց մեծամասնութիւնը ներքին զաւաները տարածուած են եւ միեւնոյն ատեն նկատելի կետը այն է որ ընդհանրութիւնը առեւտրական ասպարեզի վրայ գործ չունին, այլ միայն անձնականի բաւող ջնջին (sic) գործերով կը զբաղին»<sup>52</sup>: Նոյն տարին, ըստ Պոլսոյ Ազատամարտի թղթակից Կ. Պապոյեանի, «գրեթէ ամէն անգամին իտալական կամ աւտորո-հունգարական շոգենաւաները, կը բերեն զարդարականերու շարքին՝ նաև 40-50 Հայեր՝ երիտասարդ, չափահաս, նոյն իսկ սպիտակահեր ծերեր՝ Կեսարացի, Էվերեկցի, Թոնմարզացի, Այնքապցի»<sup>53</sup>: Պատճառը՝ Պալքանեան պատերազմն էր:

**Կեսարացիները (Կեսարիա, Մունծուսուն, Թալաս, Թոմարգա, Էվերէկցի<sup>54</sup>)** գերակշիռ պիտի ըլլային: 1912ի սկիզբը հիմնուեցաւ առաջին հայրենակցական միութիւնը՝ Հայ Թոմարգայի Ընկերութիւն Սահակեան Վարժարանի Ռւսումնասիրաց Արժէնթինի: 1914ին թոմարգացիներու թիւը պիտի հասնէր 100ի: Միութիւնը տկարացաւ բազմաթիւ անդամներու ԱՄՆ գաղթով<sup>55</sup>:

Նաեւ Կիլիկիայէն (Հաճըն, Այնթապ, Զէյթուն, Մարաշ) փոքրաթիւ գաղթականներ պիտի հասնէին:

1913ին ժամանած երեք-չորս զէյթունցիներ Միսաք Սուրէնեանի նախաձեռնութեամբ կը հիմնէին Զէյթունի Օգնութեան Միութիւնը, որ նիւթապէս սատարեց բնաշխարհին մինչեւ 1915ի Աղէտին սկիզբը<sup>56</sup>:

Նոյն տարին 35 այնթապցի եւ 91 հաճընցի կը բնակէին Արժանթինի մէջ<sup>57</sup>: 1914ին հաճընցիներու թիւը 85 էր, ըստ Սահակ Պաղչէճեանի, որ կ'աւելցնէր, թէ «քեպէտե մէկ կողմէն սկսուած էր դժգոհութեան նամակներ որկուիլ Հաճըն, սակայն այդ նամակները չկրցան համոզեցուցիչ ըլլալ, եւ մեր հայրենիքն սկսան գալ նոր հայրենակիցներ: Մէկ կողմէ դժգոհներու խումք մը սկսաւ վերադառնալ Հաճըն (...), որոնք պատճառ եղան շատ մը հայրենակիցներու զարդելուն»<sup>58</sup>:

Պապոյեան կը թելադրէր «չգաղթել այն երիտասարդին որ անտեղեակ է ո եւ է բանուկ արհեստի եւ անվարժ գործարանական շարաչար աշխատանքի. խորհուրդ կու տամ գոնէ չգալ Պուենոս-Այրէս՝ եթէ չու-

գեր դառնացնել իր երիտասարդական կեանքը եւ ապա ծանրապէս զղջալ: (...) Հու չկան ընդարձակ, տաս հազարաւոր հոգիներ պարունակող գործարաններ. եղածներուն մէջ ալ չվայ կանոնաւոր աշխատանքի բաժանում, այնպէս որ ուսէ գործարանի մէջ աշխատելու համար պէտք է շինած առարկային կատարեալ արհեստագէտը ըլլայ: (...) Արհեստ չունեցողի մը համար ամենահաւանական գործն է շենքերու մէջ աշխատիլ, հող կրելով եւ ցեխս կրելով, ըլլայ ան տգէս ըլլայ ուսեալ»<sup>60</sup>: **Էքմէքճեան մանրամասն փաստարկումով ցոյց կու տար, որ «գործաւոր մը, ըլլայ դերձակ, մեքենագործ, երկարագործ, սափրիչ, կազմարար, գրաշար եւ որիշ արհեստներ գործող, արհեստներ որ աշխարիի ամէն կողմը կ'անցնին, պէտք է կէս մը վաճառականութեան ծանօթ ըլլայ, իսկ իր այդ ծրագիրները գործադրելու համար երկրին լեզուն զիտնալն անհրաժեշտ է»<sup>61</sup>: **Բարսեղ Էօրէճեան վերյիշած է, որ «(...)** նորեկ եւ լեզուն չզիտցող գաղթականի մը համար միակ “տրամադրելի” գործը մշակուրինն էր, շենքերու կառուցման մէջ ցեխակրութեան ծանր աշխատանքը, որուն համար կ'ընդունուիին միայն քաջառողջ, յաղթանդամ թեկնածուները: (...) Շատեր արհեստաւորներ ըլլալով կօշկակար, ատաղձագործ, դերձակ, եւն. ...սկսած էին ֆապրիքաներու մէջ որակաւոր գործեր ստանձնել եւ կամ իրենց հաշուոյն գործ բերել: Իսկ, արհեստ չունեցողները կ'աշխատէին ընդհանրապէս քաղաքավետարանի հաշուոյն փողոցները մաքրող ջոկատներու մէջ»<sup>61</sup>:**

**1900-1919ին եկողներու 47,07%Ը, արդարեւ, կը յայտնէր, որ իր գործը մշակութիւնն էր, իսկ 25,12%Ը՝ երկրագործութիւնը:**<sup>62</sup>

## Ա. ԱՇԽԱՐՃԱՄԱՐՏԻ ԸՆԹԱՑՔԻՆ

**Գաղթականներէն ոմանք կը ձգտէին ԱՄՆ անցնիլ կամ Երկիր վերադառնալ: Իրենց ընտանիքը բերելու մասին մտածողներ ալ կային: Բայց պատերազմը եւ Մեծ Եղեռնը պիտի կործանէին բոլոր ծրագիրները: Էօրէճեան միշած է:-**

«Պ. Այլէսի մէջ սկսաւ անգործութեան ուրուականը մտահոգել աշխատաւորութիւնը: Կառավարութիւնը գոցեց ճամբանները՝ արտասահմանն հու խուժող գաղթականութեան առջեւ:»

(...) Ստեղծուած տնտեսական սեղմ վիճակին հետեւանքով մեր հայրենակիցները սկսան որոնել աշխատանքի նոր միջոցներ: Շատեր արդէն դժուարութիւն չունէին տեղական լեզուին առնչութեամբ եւ քիչ քէշատ փորձառութիւն ձեռք բերած էին զանազան արհեստներու եւ առեւտուի մէջ: Որով, արհեստաւորները սկսան սեփական խանութ-աշխատանցներ բանալ, իսկ որոշ մասնագիտութիւն չունեցողներն ալ

մեծ մասամբ սկսան մսավաճառութեան՝ առանձին կամ մէկ երկու հայրենակիցներ ընկերովի, մէրգատոններու (գող շոկաններու) մէջ: Քիչեր մնացին քաղաքապետարանի կամ շինարարական գործի բանուորութեան մէջ»<sup>63</sup>:

1914ին հիմնուեցաւ Հայ Երիտասարդաց Միութիւնը, 20 անդամով (մեծ մասը՝ հաճընցի), որ քանի մը տարի գործեց եւ իր կեղրոնը ունեցաւ նախ եկեղեցին մէջ (Հոնտուրաս 4688, կ'ենթաղբենք) եւ ապա՝ Մալապիա 1765 փողոցը<sup>64</sup>: 1916 Փետրուարին կը յիշուէր նորակազմ Հայուհեաց Որբախնամ Միութիւնը<sup>65</sup>:

Քիմ Հեքիմեան, հիմնուելով ՀԲԼՄի տոմարին վրայ, նշած է թէ այս կազմակերպութեան միջոցաւ հարթուած էին Մարտ 1914ին Թաղական Խորհուրդին մէջ եղած հարցերը<sup>66</sup>: Հոն, սակայն, միայն կը խօսուի «աջակցութեան» մասին, որ թերեւս կապ ունեցած ըլլայ ՀՅԴի գործունէութեան հետ, քանի որ վերջինիս կազմը 1913-1915ին լուծուած էր<sup>67</sup>: Այս կազմալուծումը պէտք է իր կարգին ազդած ըլլար եկեղեցւոյ գործունէութեան վրայ: Տոմարին մէջ արձանագրուած է:-

«Եկեղեցւոյ նամակը կարդացուելով ուր եկեղեցին կացութիւնը կ'ինացնէին եւ կը խնդրէին մասնաժողովիս աջակցութիւնը նաև իրենց ժողովներուն ներկայ գտնուիլը.

Ժողովը սիրով ընդունեց սոյն խնդրանքը եւ որոշեց երկու անդամ միշտ օժանդակել անոնց: Եւ ընտրուեցաւ տեարք Ս. Մեծատորեան եւ Տրդատ Պարունակեան յիշեալ անձինք խոստացան իրենց կարողութեան շափ օժանդակել եկեղեցւոյ խնդիրներուն»<sup>68</sup>:

Անդրանիկ պատարագէն հանգանակուած գումարի մէկ մասով մատրան շէնք վարձուած էր. տեղը քանի մը անգամ փոխուեցաւ (Կատքոն 1627, Հոնտուրաս 4688), սակայն եկեղեցին մնաց Փալերմօ թաղամասը<sup>69</sup>: Մայիս 1915ին ՀԲԼՄի մասնաճիւղը եկեղեցիի նոյն շէնքը փոխադրուեցաւ՝ Ասեւետո 1452<sup>70</sup>: Սակայն, յետագային վերադարձաւ իր նախկին կեղրոնավայրը (Ակիուէ 617):

Արժանիթինեան մամուլը մանրամասն կը տեղեկացնէր արեւմտահայութեան դժնդակ ճակատագրին մասին: Ու թէեւ լուրերը յուսահատական էին, սակայն միաժամանակ օգնութեան գործը կը սկսէր:

27 Մարտին, Թաղական Խորհուրդի նորաստեղծ Նպաստից Յանձնախումբը՝ Պարասաթեան քահանայի գլխաւորութեամբ, հանրաժողով կը գումարէր, ուր տեղի կ'ունենար հանգանակութիւն մը ի նպաստ կամաւորներու եւ փախստականներու: 26 Ապրիլին ՄԴՀկը նոր դրամահաւաք մը կ'ընէր<sup>71</sup>: 2 Մայիսին ՀԲԼՄի գումարած հանրաժողովին հանգանակութիւն մը կը կատարուէր<sup>72</sup>: 8 Մայիսին Նպաստից Յանձնախումբը

շաբաթական տուրք մը կը հաստատէր<sup>73</sup>: 7 Օգոստոսին Յ. Թահթաճեան դրամահաւաքի կոչ մը կը ստորագրէր, որուն հետեւեցան ՍԴՀԿի, Թաղական Խորհուրդի եւ ՀԲԼՄի զիրար խաչաձեւող կոչերը<sup>74</sup>:

20 Սեպտեմբերին Թաղական Խորհուրդի հովանաւորութեամբ տեղի ունեցած ժողով մը որոշեց բոլոր ճիգերը կեղրոնացնել Նպաստից Յանձնախումբին շուրջ եւ միանալ ընդհանուր հանգանակութեան<sup>75</sup>: 3 եւ 15 Հոկտեմբերին մեծ հաւաքներ տեղի ունեցան Ասեւետո 1452 (120 հոգի), Քոնսթիթուլսիոն 2939 (110 հոգի) եւ այլ վայրեր: Հանգանակուած գումարը դրկուեցաւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ Ե.ին<sup>76</sup>: Ինչպէս կը գրէր Մոսկովիան, կազմակերպութիւնները զարգացուցած էին «համերաշխական եւ զիջողական ողի մը մէկզմէկու հանդէպ, եւ նոր ջանք մը համագործակցութեամբ աշխատելու մեր վիրաւոր հայրենիքի բազմապահանջ պէտքերուն գոհացում տալու հանար»<sup>77</sup>:

Սակայն, այս վիճակը երկար պիտի չտեւէր: Մարտ 1916ին ՀՅԴ կոմիտէին եւ Թաղական Խորհուրդին նոր հանգանակութիւնը պոյքոթի ենթարկուեցաւ ՀԲԼՄի եւ ՍԴՀԿի կողմէ, որուն պատճառով միայն 7.800 փեսոյի գումար մը հաւաքուեցաւ եւ ուղարկուեցաւ կաթողիկոսին<sup>78</sup>:

Գրեթէ բոլոր հայերը թրքահպատակ ըլլալով, դաշնակիցները զիրենք կը նկատէին թշնամի: Թաղական Խորհուրդը դիմեց տեղական պաշտօնատուններուն, խնդրելով որ հայերու պաշտօնական թուղթերը «Հայ» նշումը ունենային: Ընդհանուր ոստիկանապետի դրական պատասխանով, «այնուհետեւ Հոգաբարձութեան կողմէ տրուած վկայականով ներկայացողի պաշտօնական բուրքերուն մէջ կը նշանակէին՝ “ազգովին հայ է”»<sup>79</sup>:

1915ին 30 այնթապցիներ հիմնած էին Աղքատախնամը, որ մինչեւ 1918 գործեց<sup>80</sup>, իսկ 50 հաճընցիներ՝ «Հաճըն» Ընկերութիւնը<sup>81</sup>:

Ի՞նչ էր համայնքին վիճակագրական պատկերը: 1900-1914ին, ըստ Պուենոս Այրէսի նաւահանգիստի տոմարներուն, 801 հայ մտած էր երկիր (1909-1914ին՝ 762)<sup>82</sup>: Սակայն, պաշտօնական գրանցումները պակասաւոր են: Օրինակ, 1909ին իրեւ թէ 22 հայ մտած է<sup>83</sup>, մինչ տեսանք, որ առնուազն 26 հոգի ժամանած է Պուենոս Այրէս:

Ըստ Էքմէքճեանի, 1911ի կէսին հայոց թիւը 500 էր, 8-10 ընտանիք ներառեալ<sup>84</sup>: Տարի մը ետք, ըստ Պապոյեանի, 1200-1300 էր<sup>85</sup>: 1914ին Պաղչճեան կը գրէր 2000<sup>86</sup>, իսկ նիւ եռքի կոչնակի թղթակից մը՝ 3000<sup>87</sup>:

1915ին Մոսկովեան 1.000 հոգի եւ 30-35 ընտանիք կը հաշուէր՝<sup>88</sup>, իսկ 1916ի սկիզբը կը գրէր, թէ «գործերու նուազութիւնը, արտագաղթի նոր հոսանք մը ստեղծեց, և իրաքանչիլր նատվ 15-25 Հայեր տեղիս կը մեկնին դէպի Սիացեալ Նահանգներ»<sup>89</sup>, ուր 1916-17ին մեկնած կ'ըլլայ համայնքին կէսը (800-1000 հոգի). մնացողներուն թիւը 500 գնահատուած է՝<sup>90</sup>: 1915-1916ին 22%ը անգործ էր. «Ամանը նաւերու մէջ աշխատելով, քանի որ վճարելու միջոց իսկ չունեին, ումանք իրենց ազգականներուն օգնութեամբ Ս. Նահանգներ մեկնեցան»<sup>91</sup>: Հստ ԱՄՆի Գաղթականական Տնօրէնութեան, 1899էն մինչեւ 30 Յունիս 1917 Հարաւային Ամերիկային 822 հայ ընդունուած է՝<sup>92</sup>:

Պուենոս Այրէսէն դէպի Ֆրանսա գաղթալիքը Փրանսական կառավարութեան արգելքին հանդիպեցաւ, որ յաղթահարուեցաւ շնորհիւ Թաղական Խորհուրդի դիմումին՝ ուղղուած Ազգ. Պատուիրակութեան նախագահ Պողոս Նուպարին՝<sup>93</sup>:

Եթէ 1916-1918ի 1000 գաղթողներու եւ կամաւորներու թիւը ընդունինք, պարզ է, որ 1916ին համայնքը 1000 հոգիէն աւելի պէտք է ունենար: Ասիկա անվաւեր կը դարձնէ 801 ժամանողներու թիւը որպէս սկզբնակէտ ընդունիլ, որ, ի դէպ, նկատի չունի 1900-1914ի անծանօթ թիւով մեկնողները՝<sup>94</sup>:

Հայաստանի անկախութեան Ա. տարեդարձի տօնակատարութեան (28 Մայիս 1919) 1200 հոգի ներկայ էր, ըստ ժամանակակիցներու՝: Այս թիւը կրնայ հաստատել, որ 1914ին համայնքը չուրջ 2000 հոգի կը հաշուէր:

1900-1923ի 2221 հասնողներէն զեղչելով Ա. Աշխարհամարտին 1000 մեկնող եւ 115 կամաւոր, Պուլղուրճեան կը հասնի 1105 հոգիի (1923): Բայց 1919ին, ըստ իր քննած տոմարներուն, բաւարար մարդ (828 հոգի, ներառեալ 1915-1919ին 27 մտնող) պիտի չըլլար 1916ին մեկնելու համար:

## 1916ի ՃԳՆԱԺԱՄԸ

Հակառակ իր կազմակերպական տագնապին, ՀՅԴն գոյութիւնը պահած էր ու մարտավարական նոր քայլի մը կը դիմէր 1915ի սկիզբը-«(... ) Տեղական կազմը վճուց եկեղեցական գործերը ոչ-կուսակցական-ներուն բռնելով, շարքերը խտացնել, կուսակցական կազմ մը ստեղծել եւ պատրաստոիլ քաղաքական-ազգային պարտականութեանց: Այս բանին համար կուսակցութիւնը կը բանայ իր սեփական գլխավը (Լերմա փողոց)»՝<sup>95</sup>:

Քաղաքական գործունէութեան շարքին էր 1916ին սկսած կամաւորական շարժումը<sup>98</sup>: Խ. Ներսէսեանի եւ Ե. Մալխասեանի գլխաւորութեամբ երկու խումբեր մեկնեցան Ֆրանսա (24 եւ 28 հոդի)<sup>99</sup>, ՀՅԴի կազմակերպութեամբ եւ Թաղական Խորհուրդի հովանաւորութեամբ:

Թաղական Խորհուրդը, որու հասցէն հաւանաբար կը շարունակէր մնալ Ասեւետո 1452 փողոցը (1915էն ետք այլ տեղեկութիւններ չենք գտած), քայլայուեցաւ Յունիս 1916ին<sup>100</sup>: 1974ին Պինայեան ժամանակաշրջանի վկաներէն քաղուած երկու վարկած արձանագրած էր: Առաջինը՝ քիլիացիներու եւ այնթապցիներու տիրական դիրքը հաշտ աչքով դիտուած ըլլալը այլ քաղաքներու ծնունդ հայերէ: Երկրորդը՝ ՀՅԴ-ՄԴՀԿ վէճ մը<sup>101</sup>:

Հստ Տէր Խորէնեանի, «գոյութիւն ունեցող Եկեղեցական Վարչութիւնը չկարենալով հոգալ այլեւս S. Պահտասարի ապրուսի ծախըը եւ վարձուած հաւաքավայրի ամսական վարձքը, լուծարքի կ'ենթարկէ Կազմակերպութիւնը: Եկեղեցւոյ գոյքերը կը ցրուին անհատներու եւ նուիրատուներուն, իսկ նստարանները կը ծախտին աճուրդով ու գոյացած գումարը գանձին մէջ եղածով միասին կը պահէ գանձապահ հալէպահայ Սիլէլ Սահակը (...):»<sup>102</sup>: Բայց ըստ Սարգիս Թոփչեանի քաղած վկայութիւններուն, «երկու աննկարագիր, շահամոլ եւ քանդիչ անձեր, կ'ուզեն ձեռք անցընել Եկեղեցւոյ Հոգաքարձութիւնը», որոնցմէ մէկը, օգտուելով քարտուղար Ներսէսեանի հիւանդութենէն, գրաւած է իր տեղը, թէեւ ամերիկացի եւ անգլիացի հիւպատոսները չեն ճանչցած զինք: Այդ անձերը «առանց մէկուն բան մը ըսելու, քահանային հետ եկեղեցական գոյքերը կը ծախտեն եւ մէջերնին կը բաժնեն»<sup>103</sup>:

ՀԲՀՄի 17 անդամներ բողոքագիր մը ներկայացուցին Միութեան փոխատենապետ Տ. Պահտասարի եւ ատենադպիր Արմենակ Քէօշկէրեանի դէմ, պատճառ բերելով «Ա.- Եկեղեցւոյն առարկաներուն բէմաթի [աճուրդ] որկելով ծախուիլը S. Հօր եւ պ. Քէօշկէրեանի կողմանէ. Բ.- [Արար] Գիլտանիներու ինքնութեան» սերբիֆիզգաներ արուիլը S. Հօր եւ պ. Քէօշկէրեանի կողմանէ (...):»<sup>104</sup>: Դիմումը քննուեցաւ 16 Յուլիսի մասնաժողովի ընդհանուր ժողովին:-

«(...) S. Հայրը ըսաւ որ ես երբեք ըսելիք մը չունիմ, ինչ որ կը վճռէք ես ամէնս ալ կ'ընդունիմ, եւ պ. Քէօշկէրեանը հետեւեալը պատասխանեց. մենք Անգլիական Գօնսուլի իրանանաւ 4 Քիլտանիներուն “սէրբիֆիզգաներ” տուինը 36 բէսու առնելով ասորի է ըսելով. բայց երբ հասկցանք որ Գօնսուլը կը փափաքէր ետ առնել այդ սէրբիֆիզգաները ետ

առնելով յանձնեցինք Գօնսուլին և դրամըն ալ իրենց ետ վերադարձուցինք:

Գալով եկեղեցոյ ծախուելուն եւ րէմաքէ տարուելու խնդրոյն այդ մասին եւ ոեւ նասնակցութիւն չ'ունիմ. S. Հայրը հնք ըսաւ թէ՝ րէմաքէն տար ծախէ. եւ ալ ծախեցի. եւ երբ հարցուեցաւ S. Հօր թէ պ. Քէօշկէրեանի ըսածը ճշմարիս է<sup>o</sup>, S. Հայրը ամբողջ պատասխանատուութիւնը ստանձնեց եկեղեցոյ ծախուելուն նասին»<sup>105</sup>.

30 Յուլիսի ընդհանուր ժողովը որոշեց մեղադրեալներ՝ Պարասաթեանը եւ Քէօշկէրեանը, Կախակայել «Եկեղեցական հարցերու շուրջ իրենց ունեցած ազգաւեր ընթացքին համար»<sup>106</sup>, իսկ 17 Սեպտեմբերի նոր ընդհանուր ժողովը պաշտօնանկ ըրաւ մասնաժողովին ամբողջ դիւանը, ներառեալ ատենապետ Մելքոն Էպէեանը, եւ խորհրդական Լ. Քէշէնեանը<sup>107</sup>:

Ց. Թահթաճեանի ջանքերով եկեղեցին վերաբացուեցաւ<sup>108</sup>, թէեւ յայտնի չէ, թէ ի՞նչ հասցէով: 1917ին, սակայն, Պարասաթեան Քահանայ ստիպուեցաւ իրրեւ այգեպան Քլայփոլ արուարձանը մեկնելու, թէեւ մասնաւոր առիթներով տուներու մէջ կը գործէր<sup>109</sup>: Թաղական Խորհուրդը քաշքշեց իր ձեւական գոյութիւնը, իսկ 1918ի սկիզբը պառակտուեցաւ. «(...) Կազմուած էր եկեղեցոյ նոր Հոգաբարձութիւն մը, բողոքելով իին Հոգաբարձութեան դէմ իրրեւ ապօրեն, քանի որ երկու տարիէ ի վեր պաշտօնի վրայ կը գտնուէր առանց վերընտրեալ ըլլալու»<sup>110</sup>: «Հին» վարչութիւնը, որուն ատենապետը Գրիգոր Սոլկարեանն էր<sup>111</sup>, ՀՅԴի ազդեցութեան տակ կը գտնուէր:

Ինչպէս պիտի վկայէր Բարսեղ Էյրէնեան, «Պուենոս Այրէսի հայ գաղութը աննախընթաց աշխարհաւեր պատերազմի միջոցին մեր ազգային անասելի ցաւերուն հանդէս գրեթէ անտարբեր, սառ վերաբերում մը ցուցուցած էր: Գերեզմանային խոր լուրին մը կը տիրէր, որ հազի մի քանի անգամներ խզուած էր չորս տարուան ժամանակամիջոցին: Սի քանի շարաբներ գործունեութիւն, հանգանակութիւն, ծով կարիքներու մօտ յիշուելու անարժան, ու յետոյ՝ դարձեալ լուրին»<sup>112</sup>:

### ԱԶԳԱՑԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԾՆՆԴՈՑԸ<sup>113</sup>

Հայկական Հարցի լուծումին հեռանկարը համախմբումի զանազան գործընթացներ քաջալերեց: Այսպէս, 2 Ապրիլ 1917ին, քաղաքական գործունէութեան նպատակով, ԱՄՆի մէջ ծնունդ առաւ Հայ Ազգային Միութիւնը: Աւելի ուշ, Արժանթինի մէջ եւս համանման միութիւն մը կը ստեղծուէր, որու առաջին նպատակը, սակայն, համայնքային իշխանու-

թեան մը հաստատումն էր, եւ ապա հայութեան իրաւունքներու արձարծումը:

Շփումները Հոկտեմբեր 1917ին սկսան: ՀԲԼՄը Ամերիկայի Շրջանակին կը գրէր, թէ «հոս կրնանք Ազգ. Սիութիւն կազմել. ի՞նչ կերպով եւ ի՞նչ հիման վրայ. վասնզի մի քանի անգամ հնչակեանները եւ դաշնակցականները անպաշտօն կերպով մեզի դիմած էին թէ որոք Ամերիկայէն ունէ հրահանգ չէք ստացած, պատասխանուեցաւ թէ ոչ (...»<sup>114</sup>:

ՀՅԴ սոմարը յիշատակած է 5 Փետրուար 1918ին ՄԴՀԿէն նամակ մը, ուր «կոչ կ'ընէ երեք հոսանքներու միջեւ համերաշխուրիւն գոյացնելու նպատակով հանդիպում մը ունենալ», որ պիտի կայանար 3 Մարտին հնչակեան ակումբին մէջ<sup>115</sup>: «Երեք հոսանքներու» խօսքը կ'ակնարկէր նաեւ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան: ՀԲԼՄը յստակօրէն արձանագրած է, թէ «հնչակեաններու կողմանէ հրաւիրագիր եկաւ Ազգ. Սիութիւն կազմելու համար»<sup>116</sup>:

Հայ Ազգային Միութեան անդամակցեցան ՄԴՀԿը, Թաղական Խորհուրդի «նոր» վարչութիւնը եւ աւետարանականները<sup>117</sup>, Unión Nacional Armeniana պաշտօնական անունով<sup>118</sup>: իսկ ՀԲԼՄը երեք պայման դրաւ, որոնք ընդունուեցան. միայն միութիւններու անունով հանգանակութիւն, հանդէսներուն հաւաքուածը Ազգային Միութեան յանձնում եւ չչզոք անդամներու ընդգրկում վարչութեան մէջ<sup>119</sup>: Դիւանը կը վարէր «Հաճըն» Ընկերութեան ատենապետ Համբարձում Քէչէճեանը (հնչակեան): Հիմնադրութեան ստոյդ ժուականը ցարդ յայտնի չէ. ամէնէն հաւանականը Մարտ 1918 կը թուի<sup>120</sup>:

25 Ապրիլին ՀԲԼՄը որոշեց վարչական լման կազմով չմասնակցիլ Ազգ. Միութեան ժողովներուն, այլ որպէս ներկայացուցիչ դրկել ատենապետ Յ. Պարգևեանը<sup>121</sup>, իսկ 10 Մայիսի նամակով Միութեան առժամաբար տրամադրել իր գրասեննեակը՝ ժողովներու համար<sup>122</sup>:

Ճիշդ չէ, սակայն, Թոփչեանի պնդումը, թէ ՀՅԴն եւ Եկեղեցւոյ հին հոգարարձութիւնը (դաշնակցական) Միութեան կազմէն դուրս մնացած էին: ՀԲԼՄի սոմարի Ցունիս ճի արձանագրութիւնը կը նշէ:- «Ազգ. Սիութեան մէջ թէ կամաւրական եւ թէ տարբեր խնդիրներէ ուղղակի կամ անուղղակի երկապահակուրիւն եւ հակառակուրիւն ծագած ըլլալով, որոնցմէ Հայ Առաք. Եկեղեցւոյ ներկայացուցիչը հրաժարած եւ Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչը հրաժարեցուցուած (sic) ըլլալով, ժողովս այս ծանր կացութեան հանդէպ չի կարենալով որոշ որշում մը տալ ստիպուեցաւ մինչեւ Ընդհ. Անդամական Ժողով ձեռնպահ մնալ, ներկայացուցիչ խըրկելու կամ չի խրկելու համար անոր ո-

բոշումին սպասելով, եւ այս մասին իրաքանչիր անդամի մէջ մէկ շրջաբերական դրկուեցաւ որու պատճենը արշիլին մէջ է»<sup>123</sup> (ընդգծումը մերն է - Վ.Մ.) :

30 Յունիսին Ազգային Միութիւնը վերանորոգելու փորձ մը եղաւ Առաքելական եւ Աւետարանական եկեղեցիներու, ՀՅԴի, ՍԴՀԿի, Վերակազմեալ Հնչակեաններու եւ ՀԲԸՄի (վերջինս որպէս հաշտարար)<sup>124</sup> մասնակցութեամբ, սակայն առանց դրական արդիւնքի: Հստ ՀԲԸՄի ատենագրութեան, յարգուած չէր սկզբնական պայմանը. ժողովը գումարուած էր վերակենդանացնելու համար լուծարուած միութիւնը, որ սակայն, հնչակեաններու եւ ատենապետ Քէչէճեանի պնդումով, հաստատուն կը սեպուէր: Վերջինս յայտնեց, թէ «ով որ ուզէ քող գայ միանյա պակասը լրացընելու պայմանաւ: Այս ըսելով ալ մեկնեցաւ մինչդեռ ինքն էր ուժ տրուող Յունիս 19ի խառն ժողովին իոր որոշած էր ժողովը գումարել»<sup>125</sup>:

Հստ ամենայինի, իշխանութեան համար ՍԴՀԿի պայքարը հաճոյ չէր ՀԲԸՄի մասնաճիւղին, ինչպէս ցոյց կու տայ Յուլիս 3ի արձանագրութիւնը:

Ազգ. Միութիւնը նամակով մը Քարեգործականի ներկայացուցիչը ուզած էր որ դրկենք, սակայն Յունիս 30 Կիրակի օրուան խառն ժողովոյ որոշման համեմատ, իրաքանչիր կազմակերպութիւն խոստացած էր իր ներկայացուցիչը գրաւոր կերպով ներկայացնել, Յունիս 30ի ժողովի վարչութեան. իրենց տուած խոստումը չըլարգելով հանդերձ իրենք ներկայացուցիչ ուզած են մեզմէ, նամանաւանդ Ազգ. Միութեան անունը կեղծելով, կնիք եւ քուղը պատրաստել տուած են. եւ այդ քուղը ու կնիքով հրաւիրած են. ուստի այսպիսի ապօրեն Ազգային Միութեան չի պատասխանել որոշուեցաւ, եւ խնդիրը յետածգուեցաւ Ընդի. Անդամական ժողովոյ՝<sup>126</sup>:

Նոյեմբեր 1917ին Միութեան կազմութեան մասին ՀԲԸՄի մասնաճիւղին ԱՄՆ գրած նամակին պատասխանը, թղթատարական սխալի մը հետեւանքով, ութիւ ամիս ետք հասած էր: Հստ 17 Յուլիս 1918ի ատենագրութեան, «նամակին մէջ կը յանձնարարէին որ Ազգային Միութեան կազմութեան համար պէտք եղած ջանք չի խնայուի»<sup>127</sup>: Հսելէ ետք Պարգեւեանի զեկոյցը, 21 Յուլիսի ընդհանուր ժողովը որոշեց, որ «Մասնաժողովը երկրորդ անգամ ջանք ընէ իրական Ազգ. Միութիւն մը կազմելու Ազգ. Միութեան կանոնագրին համաձայն միայն կազմակերպութիւնները հրաւիրելու պայմանաւ»<sup>128</sup>:

Այդ օրերուն վերաբերող, բայց ուշացումով տպուած թղթակցութիւն մը բաւական իրատես գոյներով կը ներկայացնէ վիճակը.

«(...) Մատի վրայ համրուող մի քանի կուսակցականներու պայքարը եւ անհատական կիրքերու դատապարտելի ընթացքը՝ առժամապէս վիժեցուցին Ազգ. Միութեան մը այնպիսի կազմը որ կարելի ըլլար միացնել բոլոր հոսանքներու ընդունակութիւնն ու ներկայութիւնը: Այսու հանդերձ Մասնաճիւղիս անդամական որոշումն է իրականացնել Ազգ. Միութեան կազմութիւնը ի տես դրամական կարօտութեան անյետածգելի պարագային, եւ աւելի միասնարար գործելու անհրաժեշտ պահանջը: Անկեղծ փափաքնիս է, եւ բոլոր ջանքերնիս կը կեղորնանան Հայ Ազգ. Միութեան Մասնաճիւղի մը կազմութիւնը ի հանդէս բերել որը ամէն հոսանքներու վստահութեան արժանանայ»<sup>129</sup>:

**Անգործութեան մատնուած Միութիւնը 1918 թուլիսին Խորայէլ Արսլանին դիմած էր, որպէսզի Յուլիս 14ի տօնին համայնքի անունով Ֆրանսայի դեսպանատունը ճառ մը կարդար Դաշնակիցներու տողանցքէն ետք<sup>130</sup>: Խորայէլ Արսլան (1879-1952), ասպարէզով ճարտարապետ, Փարիզի համալսարանէն վկայեալ, 1909ին ժամանած էր Պուենոս Այրէս եւ մինչեւ այն ատեն կապ չէր պահած համայնքին հետ, հակառակ որ մինչեւ Փարիզ մեկնիլը ուսուցչական ու տեսչական աշխոյժ գործունէութիւն ունեցած էր Փոքր Ասիոյ հայկական վարժարաններու մէջ: 1918էն մինչեւ իր մահը ան համայնքի ղեկավար դէմքերէն մէկը պիտի դառնար:**

Տողանցքը մօտ 100,000 հոգի համախմբեց, ընդգրկելով արժանթինեան եւ ուրիշ եօթ ազգութիւններէ (Փրանսական, խոտալական, սպանական, չեխոսլովաքեան, լեհական, յունական եւ հայկական) 83 միութիւններ: Հայերը մեծ թափօր մը կազմած էին, քաղաքի գլխաւոր փողոցներէն ըրջելով հայկական դրօշակի (Նշուած չէ ի՞նչ դրօշակ ըլլալը) ուղեկցութեամբ: Անգլիական Երկաթուղիի Ընկերութեան պարտէզին առջեւ, Մելքոն Քէպապեան յաւուր պատշաճի ճառ մը խօսեցաւ: Այսուհետեւ շքերթը կանգ առաւ Խորհրդարանի շէնքին, քաղաքապետարանին, պեղճիքական եւ Փրանսական հիւպատոսարաններուն առջեւ, ուր բազմաթիւ ճառեր խօսուեցան, իսկ Փրանսացի պաշտօնատարներէն մէկը հայանպաստ ճառ մը կարդաց<sup>131</sup>: Զարմանալիօրէն, Արսլանի ճառին մասին որեւէ յաւելեալ տեղեկութիւն չկայ:

### ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

1917ին Փրանսական կառավարութիւնը ձեռնարկած էր կամաւորական շարժումի կազմակերպումին: 10 Յունուարին Արտաքին Գործոց Նախարարութենէն Պատերազմի Նախարար Լիոթէյի յդուած նամակ մը կը յայտնէր, թէ «Ամինչեւ հիմա Ուաշինգտոնի, Ռիօ տէ Ժանէյրոյի,

Մոնթէվլիտէոյի, Պուենոս Այրէսի, Քարաքասի եւ Փերյոկրատի մեր դեսպանները, իմ կողմէս Դեկտեմբերի կտսերուն տեղեկացած ըլլալով “Արեւելեան Լեգէն”ի ստեղծումին մասին, դեռ չեն կարողացած ինձի տեղեկութիւններ տալ իրենց բնակած երկրներու հայերուն եւ սուր-իացիններուն զինուորագրումի հարցին շորոց<sup>132</sup>: Այդ տարի ալ մեկ-նումներ տեղի ունեցան. Արծրունի յիշած է 1917ին Մոնթէվլիտէոյէն եօ-թը հոգի, որոնք միացած են Պուենոս Այրէսէն գացող խումբին<sup>133</sup>: 1918ին մեկնումները շարունակուեցան. Մայիսին 15 հոգի Ֆրանսա կը ժամա-նէին<sup>134</sup>, իսկ 6 Ցունիսին ուրիշ խումբ մը (25 հոգի) ճամբայ կ'ելլէր<sup>135</sup>:

Զուգահեռաբար, 25 Ցուլիս 1918ին Պօղոս Նուպար Ֆրանսայի Ար-տաքին Գործոց նախարարութեան Ասիոյ բաժնի փոխտնօրէն ժան Կու-ին կը գրէր, թէ ստացած էր Պատերազմի նախարարի նամակին պատ-ճէնը «Արժանիքին մէջ հայկական զինուորագրումը կազմակերպելու պատեհութեան մասին», եւ թէ այդ օրն իսկ պիտի գրէր «Պուենոս Այ-րէս, Հ. Պահտասարեանին [Պարասարեան] մեր համայնքին կրօնա-կան պետը այս քաղաքին մէջ, ինչպէս եւ միևնանդաւորութիւններուն, որոնց անունները տուած է նախարարին գրութիւնը»<sup>136</sup>: Արտաքին Գոր-ծոց նախարար Ստեֆէն Փիշոն Արժանիքին մօտ դեսպան Կոսէնին կը հաղորդէր, թէ Պօղոս Նուպար արդէն գրած էր հովիւխն, ինչպէս եւ «առեղույդ երեւելի հայ առեւտրականներ Հմայեակ Ֆակորեանին, Սե-ծառուր Մեծատուրեանին եւ Ջէյրունեանին, զինուորագրումի հայկա-կան կոմիտէի մը ստեղծումը յանձնարարելու համար»<sup>137</sup>: Արդէն կագ-մուած էր Կամաւորական Վարչութիւնը եւ Ցուլիս 10ին ուրիշ խումբ մը մեկնած, որու շարքին օդաչու Միհրան Խայեանը, որ 1919ին Կարսի մօտ օդային արկածով պիտի զոհուէր<sup>138</sup>:

Համայնքի ներքին երկպառակութիւններուն տեղեակ, Պօղոս Նու-պար Կոսէնի միջամտութեան դիմած էր: Այդ նպատակով համայնքի ղե-կավար տարրերու ցանկ մը հայթայիթած էր, որոնք դեսպանատուն կան-չուեցան: Սակայն, Յ. Թահթաճեանի դիմումին վրայ, Արսլան տեսակցե-ցաւ Կոսէնի հետ ու խոստացաւ հարցին լուծումը<sup>139</sup>: Ժողովի հրաւէրը յետաձգելէ ետք (4 Օգոստոս) եկեղեցական վարչութիւններու խնդիրը կարգադրելու համար, ՀԲՀՄը իրազեկ դարձաւ Արսլանի եւ Երուանդ Խաչիկեանի ճեռնարկումին՝ Ազգային Միութիւնը կազմելու, եւ որոշեց չխոչընդոտել<sup>140</sup>: 14 Օգոստոսին Արսլան տեղեկացուց, որ եկեղեցական վարչութիւնները Խաչիկեանը ընդունած էին իրեւ ներկայացուցիչ եւ որ շուտով բոլոր հատուածները Միութիւնը կազմելու պիտի հրաւէր-ուէին<sup>141</sup>: ՀԲՀՄի վարչութիւնը որոշեց, որ «Եթէ Ազգ Սիութեան կագ-մին մէջ ունի կազմակերպութիւն պակաս ըլլայ, կրկին առաջուան պէս

Բարեգործականը չեղոր պիտի մնա[յ] ընկերութեան մէջ անհամաձայնութեանց ու կրիներու տեղի չտալու համար, եւ մինչեւ որ ամէնքն ալ ներկայ չի գտնուին, մեր ներկայացուցիչը ներկայ չի պիտ (sic) գտնուի»<sup>142</sup>:

Փորձը յաջողութեամբ պսակուեցաւ: 1 Մեպտեմբերին բոլոր հատուածները նորէն անդամակցեցան Միութեան, բացառելով «Հաճըն» Ընկերութիւնը, որու ներկայացուցիչ Հ. Քէջէճեանը ստիպուած էր հրաժարիլ<sup>143</sup>, քանի որ Ամերիկայի Հայ Ազգային Միութեան կանոնագիրը միայն նկատի ունէր երեք յարանուանութիւնները, կուսակցութիւնները եւ ՀԲՀՄը<sup>144</sup>: Միութեան դիւանը ատենապետ եւ գանձապահ ընտրեց Խաչիկեանը, իսկ ատենապիր՝ Մ. Էպէեանը (աւետարանական), որ նոյն պաշտօնը վարած էր նախապէս: Նոր միութեան անունն էր Սոցիալ-Հանագործական Հայոց Հանրապետութիւնը՝ Սոցիալ-Հանրապետութիւն կուսակցութիւնը:

Հայ Դատի հետապնդումին համար Փրոփականտի Մարմին մը կազմուեցաւ, ուր կեղրոնացած էր գործունէութիւնը եւ որուն անդամներն էին Արսլան, Թահթաճեան, Հայկ Մոսկովեան, Ճեմիլ Տիգտանեան եւ Պողոս Յովակիմ: Ապրիլ 1919էն իր նիստերը գումարելով Միութեան դիւանին հետ, վերջինս յայտնի դարձաւ «Խառն Ժողով» անունով<sup>145</sup>:

Նոյեմբեր 4ին Պողոս Նուպարին Փրանսերէն նամակով մը կը հաղորդուէր Հայ Ազգային Միութեան կազմութիւնը Արժանթինի մէջ: Ազգային Պատուիրակութիւնը, իր կարգին, Հայերէն շնորհաւորական նամակով արձագանգեց 15 Փետրուար 1919ին<sup>146</sup>:

Կոսէնի միջամտութեամբ, Միութիւնը կառավարութենէն ճանչցուեցաւ, լիազորուելով Փրանսական հիւպատոսարանի վաւերացումով ինքնութեան թուղթեր, անցագիրներ ու այլ փաստաթուղթեր շնորհելու<sup>147</sup>: Կեղրոնը Խաչիկեանի գրասենեակին մէջ հաստատուած էր, որ նաեւ կը հոգար անոր ծախսերը<sup>148</sup>:

## ՀԱՅ ԴԱՏԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

30 Հոկտեմբեր 1918ին կնքուած Մուտրոսի զինադադարը Արեւմտեան Հայաստանի մասին խօսք չէր ըներ: Միութեան անունով, Արսլան յայտարարութիւն մը յղեց դաշնակից ներկայացուցիչներուն, զայն հրատարակել տալով սպաներէն, անգլերէն, Փրանսերէն եւ իտալերէն թերթերու մէջ<sup>149</sup>:

Հանրային յարաբերութիւններուն կողքին, Միութիւնը կազմակերպեց հանրաժողովներ եւ մամուլի հրատարակութիւններ: Նաեւ ճեռնարկեց կամաւորական շարժումի ճեւաւորումին: Մեկնողները կը ստա-

նային անոր վկայագիրը, Փրանսական հիւպատոսարանին մէջ բժշկական քննութենէ ետք<sup>150</sup>: Երեք խումբեր մեկնեցան (Դեկտեմբեր 1918, Փետրուար եւ Ապրիլ 1919), ընդամէնը 120 հոգի՝ առաջինը գլխաւորած էր Արսլանի եղբայրը՝ բժ. Արշակ Արսլանեանը<sup>151</sup>: Հստ Արծրունիի, ընդհանուր թիւը 150 եղած է<sup>152</sup>:

Բայց Փրանսական գործակցութիւնը խզուեցաւ.-

«Օր մը, ֆրանսական դեսպանը զիս կանչելով մասնաւոր կերպով յանձնարարեց որ զաղութիս բոլոր անդամները իրենց քուն Պօղոս Նուպարին տան, երբ կարգը զայ Հայաստանի նախագահի ընտրութեան: Ասիկա կ'երեւար թէ Փարիզէն ստացած մէկ հրահանգին հետեւանքն էր:

(...) Սակայն, պատահեցաւ որ պարագաները բոլորովին տարբեր արդինք ցոյց տուին, երբ Ազգերու Լիկայի կողմանէ եղած առաջարկի մը ընդառաջ երթալով, հայերը նախընտրեցին Հիս. Ամերիկայի Խնամատարութեան ենթարկուիլ:

Ասիկա անակնկալ հարուած մը եղաւ ֆրանսական քաղաքականութեան եւ անմիջապէս ազդեցութիւնը զգացինք հոս մենք եւս: Երբ օր մը ֆրանսական դեսպանին դիմելով մեր պատրաստելիք միթինկի եւ հանգանակութեան մասին իր վերջնական խորհուրդը հարցուցի, տեսայ որ պարագաները բոլորովին փոխուած էին, քանի որ դեսպանը շատ պատ կերպով ինձ ըսաւ որ “այսուհետեւ պէտք է դիմէք Հիս. Ամերիկայի դեսպանատուն, քանի որ անիկա պիտի զբաղուի հայերուն վերաբերեալ խնդիրներով”»<sup>153</sup>:

Դեկտեմբեր 1918ին Հայ Դատի հանգանակութեան ծրագրումը սկըսաւ: Այդ շրջանին, թղթակից մը կը վկայէր.- «Հայ գաղքականութեան նիրքական ոչ բարտը վիճակը, 1916-էն ի վեր գրեթէ անկայուն (sic) արտագաղթի եւ կամատրական շարժման պատճառով, մանաւանդ լուրջ հանգանակութեան անպատեհ ժամանակը այն կասկածը կուտային թէ՝ չէ կարելի երաշխաւորել բացառիկ արդինք մը, եւ կը խորհիմ թէ նոյն պատճառները առնուելով է որ որոշուած է ընդարձակել ընդի. հանգանակութիւնը օտարազգի շրջանակներու մէջ՝ արդէն ձեռք ձգած ըլլալով համաձայնական եւ ընկերակից կառավարութեանց տեղույս դեսպաններու բարոյական աջակցութիւնը»<sup>154</sup>: Ցունիս 1919ին եւ Մարտ 1920ին 20.000ական ֆրանք ուղարկուեցան Ազգային Պատուիրակութեան: Ինչպէս ըսինք վերը, 28 Մայիս 1919ին անկախութեան Ատարեղարձը միասնաբար նշուեցաւ<sup>155</sup>:

## ՊԱՌԱԿՏՈՒՄԸ

Միութիւնը ներկայացած էր որպէս ԱՄՆի Հայ Ազգային Միութեան մասնաճիւղ, զայն հզօրացնելու համար ամերիկեան հանրային կարծիքին առջեւ: 1918ին ամերիկահայ հնչակեաններուն յարուցանած հարցերը յաջորդ տարուան սկիզբը յանգեցան անոնց հեռացումին: 1918ի կէսին խնդիրներ սկսան Միութեան եւ ՀՅԴի միջեւ: Ազգային Պատուիրակութեան ընտրութիւններուն վերջնիս ջախջախիչ յաղթանակէն ետք (1919), ոչ-դաշնակցական հատուածը փորձեց խեղաթիւրել արդիւնքները: Երբ Միութեան վարչութիւնը ժողովրդային քուէով ընտրելու դաշնակցական առաջարկը մերժուեցաւ, կուսակցութիւնը քաշուեցաւ անկէ<sup>156</sup>:

1919էն Պուենոս Այրէսի ՀՅԴ կոմիտէն Հիւս-Ամերիկայի Կեղը. Կոմիտէին ենթակայ էր<sup>157</sup>, հետեւաբար 10 Մարտ 1920ին կը հաղորդէր Միութենէն իր հրաժարումը, պատճառարաննելով ԱՄՆի հետ կապը:

Ազգային Միութիւնը եւ կուսակցութիւնները մրցակից դարձած էին, արձագանգելով ԱՄՆին ու Եւրոպային, ուր Հանրապետութեան Պատուիրակութիւնը եւ Ազգային Պատուիրակութիւնը երբեմն զիրարխաչեւող օրակարգ ունէին: Ինչպէս կը գրէր թղթակից մը, «անձկանօք կը սպասենք ամերիկահայ թերթերու հասնելուն, որոնք կը կերտեն զաղութիս համերաշխական ոգին եւ կամ կը ցանեն հակառակութեան սերմեր: Չունինք զաղբականութիւնը դեկավարող ու առաջնորդող մտաւրականութիւն մը, այլ ամէն մէկ հոսանք (կոսակցութիւն) կը հետեւի միեւնոյն ընթացքին ինչ որ կը թելադրէ իրենց իր կուսակցութեան ամերիկահայ օրգանը»<sup>158</sup>:

Փետրուար 1920ին կազմուած Միջ-Կուսակցական Մարմինը, երկու դաշնակցական (ատենապետ թ. Թահթաճեան եւ Մ. Մութաֆեան) եւ մէկ հնչակեան ներկայացուցիչով (Ստեփան Շխրտըմեան), Ազգային Միութեան զուգահեռ զրադեցաւ Հայաստանի օգնութեան գործով<sup>160</sup>: Հստ ՀՅԴ կոմիտէի 25 Ապրիլի նիստին, հնչակեանները առաջարկած էին միասնաբար տօնել անկախութեան թ. տարեղարձը<sup>161</sup>: Որիո տէ Ժանէյրոյէն, Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ էթիէն Պրագի Մայիսին կը գրէր Մարմինին, թէ՝ «ձեր 23 [Ապրիլ] թուակիր նամակը ինձ շատ ուրախութիւն պատճառեց, տեսնելով ամենայն գոհունակութեամբ, որ միացած են երկու օրաւոր կուսակցութիւններ, որոնք կը ներկայացնեն ճշմարիտ ուժը մեր ազգին: (...) Զափազանց գովելի է ձեր ձեռնարկը՝ Մայիս 28-ի հանդէսը յղանալնուղ նասին»<sup>162</sup>:

Մարմինին հրապարակած շրջաբերականները փոթորիկ ստեղծեցին: Հստ ՀԲԸ տոմարին, անոնց «պարունակութիւնը ճշմարիտ հայու ոգ-

տյն բոլորովին հակառակ եւ իրենցմէ զատ միւս կուսակցութիւն ու կազմակերպութիւնները դատաճան եւ յետաղիմական մակդիրներով ուրակած ըլլալուն. իբր թէ միայն հանրապետութիւնը իրենց սեփականութիւնն է եւ միայն ու միայն հնչակեան եւ դաշնակցականները պիտի տօնեն ըսելով գրած են»<sup>163</sup>: «Վարչութիւնը, որպէս հետեւանք, Միութեան դիմեց հանդէս մը կազմակերպելու համար»<sup>164</sup>: Անկախութեան Բ. տարեդարձը տօնուեցաւ զոյգ անջատ ձեռնարկներով, որոնք տեղի ունեցան նոյն օրը՝ 28 Մայիսին<sup>165</sup>: 30 Մայիսին մերձակայ Քիլմէս քաղաքի Ազգային Միութիւնը ձեռնարկ մը սարքեց հայերէն ու սպաներէն ճառերով, իսկ երեկոյեան՝ ճաշկերոյթ մը «Ճենովա» պանդոկին մէջ<sup>166</sup>:

12 Մայիսին Ազգային Միութիւնը նախագահ Իփոլիթո Իրիկոսէնին յղեց շնորհակալական նամակ մը՝ Արժանթինի կողմէ Հայաստանի անկախութեան իրաւական ճանաչումին առիթով, որ տեղի ունեցած էր Մայիս 1ին (պաշտօնապէս արձանագրուած թուականը՝ Յ Մայիս)՝<sup>167</sup>:

Այդ օրերուն, Էթիէն Պրազիլ գրած էր Միջ-Կուսակցական Մարմնին, թէ՝ «շատ լաւ պիտի ըլլար եթէ քանի մը անձերէ քաղկացած յանձնախումբով մը այցելէիք նախագահ Իրիկոսէնին՝ շնորհակալութիւն յայտնելու. նոյնպէս դիմելով բոլոր կարեւոր թերթերու խմբագրատունները. խնդրելով որ Զեր քարգմանը ըլլան՝ Արժանթինի ժողովուրդին մէջ, Զեր շնորհակալութիւնը յայտնելով»<sup>168</sup>: Այցելութիւնը տեղի չունեցաւ:

## ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՔԱՅՔԱՑՈՒՄԸ

29 Յունիսին միջկուսակցական հանգանակութիւնը մը սկսած էր Կիլիկիոյ ի նպաստ՝<sup>169</sup> 16 Յուլիսին Հայաստանի Բանակին Օգնող Յանձնախումբը ստեղծուեցաւ (ատենապետ՝ Ս. Շիրբուրմեան, ատենադպիր՝ Բ. Քօրէճեան, գանձապահ՝ Միսաք Փնիկեան, երկուքն ալ ՀՅԴէն)՝<sup>170</sup>: Պոստոնի Հայոցնիք օրաթերթը խմբագրականով մը կոչ կ'ընէր յամեցող շրջաններուն.- «Հարաւային Ամերիկայի մեր հայրենակիցները մասնաւորապէս՝ մոռնապու չեն որ այս կոչը իրենց ալ կը վերաբերի եւ ջանալու են կարելի եղածին չափ շուտ փութացնել իրենց նուերները»<sup>171</sup>: Յանձնախումբը նոր հանրաժողով մը կազմակերպեց Պուսթամանթէ 563ի սրահին մէջ եւ հաւաքած 7000 փեսոն (23160 ֆրանք) ուղարկեց Աւետիս Ահարոննեանին<sup>172</sup>:

4 Յուլիսին ժողով մը վճռեց Միութիւնը «Հայ Ազգային Միութիւն Արժանթինի» դարձնել եւ սեփական ծրագիր-կանոնագրով օժտել: Երկու յարանուանութիւնները, երեք կուսակցութիւնները<sup>173</sup> եւ ՀԲԼՄի մասնաճիւղը կազմեցին 14 Յուլիսի ընդհանուր ժողովին դիւանը<sup>174</sup>: Ժո-

դովը նոր ծրագիր վաւերացուց եւ որոշեց վարչութիւն ներառնել երկու չփոք անձեր:

5 Օգոստոսին է. Պրազիլ հակամարտ կողմերուն գործակցութեան իր յորդորը յղեց, խնդրելով, որ «հիրաքանչիր հոսանքէն երկուական անդամներ ընտրելով յանձնախումբ մը կազմէք մինչեւ ցնոր տնօրինութիւն՝ ազգային ներքին եւ արտաքին գործերը վարելու համար: Նման նամակ մը Հայկական [Ազգային] Սիութեան ալ գրուած է (ընդգծումը մերն է - Վ.Մ.)»<sup>176</sup>: Իսկ 8 Օգոստոսին, ան կը պնդէր, թէ «ներկայիս կարելի չէ հիւպատոսի մը ընտրութիւնը Արժանքինի մէջ՝ նկատի ունենալով կազմակերպութիւններու անջատ գործունեութիւնը: Կը խնդրեմ, որ ծեր մէջէն երկու կարող անձեր ընտրեք. Հայկ. Սիութիւնն ալ երկու անձ կ'ընտրէ. նաեւ չեզոք մէկ անհատ մը, որով կ'ըլլան իինգ հոգին, յանձնախումբ մը, որը պիտի կառավարէ հայկական շահերը: Յիշեալ յանձնախումբը կ'ընտրէ մէկը իբր նախագահ: Այս կերպով ես պարտաւոր չեմ ըլլար երկուական զեկոյցներ դրկել ծեր գաղութին»<sup>176</sup>:

12 Սեպտեմբերին ՀՅԴ կոմիտէն որոշեց «(...) առաջարկել, որ ժողովուրդի քուէներով ընտրուին վարչութեան իինց անդամները եւ մէկական ներկայացուցիչ ալ ունենան քաղաքական երեք կուսակցութիւնները՝ Հնչակեան, Ռամկավար եւ Դաշնակցական: Նորակազմ վարչութիւնը առժամեայ կը վարէ գաղութի արտաքին եւ ներքին գործերը՝ մինչեւ Հայաստանի հանրապետական կառավարութեան ներկայացուցիչ ժամանումը: Անոր գալէն ետք, կուսակցութիւնները յետո կը կոչեն իրենց ներկայացուցիչները եւ վարչութեան մնացեալ իինց անդամները կը վարեն գաղութի ներքին գործերը»<sup>177</sup>:

Ամէն ինչ ապարդիւն պիտի ըլլար: 17 Հոկտեմբերին խառն ժողովի մը կարդացուելէ ետք Միութեան գործունէութեան տեղեկագիրը, յայտարարուեցաւ թէ ՀՅԴ եւ ՄԹՀԿ որոշած էին չանդամակցիլ<sup>178</sup>: Կուսակցութիւնները, դժգոհ՝ անկուսակցական գերակշիռէն, կը նախընտրէին անջատ գործեր:

1921ին Ագդ. Միութիւնը դեռ կը տօնէր անկախութեան Գ. տարեդարձը, ինչպէս կը վկայէ ՀԲՀՄի վարչութեան անոր գրած նամակը:- «Մայր Հայրենիքի վերջին դեպքերու պատճառաւ ժողովուրդի մէջ յառաջացած բարոյալքումը եւ յուսահատութիւնը փարատելու եւ ապագայ յոյսերով զայն քաջալերելու համար, վարչութիւնս հանդէսի մը սարքուիլը անհրաժեշտ տեսնելով որոշեց դիմել Պատ. Ժողովոյդ ինչպէս անցեալ տարի այս տարի եւս նախաձեռնալի ըլլայ Հ. Հանրապետութեան երրորդ տարեդարձը տօնելու համար հանդէսի մը պատրաստութեան»<sup>179</sup>:

Միութիւնը այնուհետեւ անուանական կեանք ունեցաւ, ատենապետով (Երուանդ Խաչիկեան) եւ ատենապիրով (Խորայէլ Արսլան), փաստաթուղթերու հայթայթումը եւ վաւերացումը դիւրացնելու համար<sup>180</sup>: Այսպէսով կը փակուէր 1910ականներու կազմակերպական շրջանը:

Մայիս 1923ին ՀԲՀՄԸ եւ ՍԴՀԿն Ազգային Միութիւնը վերջնական լուծարքի ենթարկելու եւ 1922ին կազմուած ու համագաղութային հանգամանք ունեցող Գաղութային Կեղրոնի կողմէ անոր գործերը ստանձնելու պահանջը դրին<sup>181</sup>: Յ Յունիսին ՀՅԴ կոմիտէն կ'արձանագրէր, թէ «(...) երկու անձեր՝ Երուանդ Խաչիկեան եւ Արծրունի (Խորայէլ Արևանեան-Արսլան) ուզաննին պէս կը վարեն գործերը: Ուրեմն պահանջել, որ միւս անդամները հրամիրելով ամբողջացնեն կազմը եւ հաշուետուրին ներկայացնեն»<sup>182</sup>: Ի վերջոյ, Ազգային Միութիւնը վերակագմուեցաւ, բայց Կեղրոնի ներկայացուցիչները հրաժարեցան, ինչ որ նոր անելի մը առաջնորդեց<sup>183</sup>: Նոր խառն ժողովի մը, ՀՅԴի բացակայութեամբ, «որոշուեցաւ նորընտիր Մարմինը անուանել “Հաշուառու Մարմին” փոխանակ “Ազգ. Միութիւն”ի եւ անոնց գործը պիտի ըլլայ իին Ազգ. Միութեան հաշիւները առնելով Խառն Ժողովին ներկայացնել: Այն ժամանակ պիտի դադրի այդ մարմնոյն պաշտօնը եւ ապագայի մասին նոր որոշում պիտի տրուի»<sup>184</sup>:

Այդ որոշումէն ետք, այլեւս տեղեկութիւններ չկան: Ըստ մամուլի լրատութեան մը, Դեկտեմբեր 1923ին Միութեան նոր ժողով կայացած եւ որպէս ատենապետ յիշուած է նորեկ գաղթական մը՝ դաշնակցական Սոկրատ Թէրզեաննը<sup>185</sup>: Յամենայնդէպս, Միութիւնը երբեք չվերակենդացաւ: Խաչիկեան պատուակալ ատենապետի կոչումը պահեց մինչեւ իր մահը՝ 1933<sup>186</sup>:

## ՄԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Carlos Zubillaga, *La Utopía Cosmopolita. Tres Perspectivas Históricas De La Inmigración Masiva En El Uruguay [Աշխարհաքաղաքացիական Ցնորքը. Երեք Պատմական Ռւրուագիծեր Ռւրուկուայի Զանգուածային Գաղթականութեան Մասին]*, Մոնթէվիտէօ, 1999, էջ 25:

<sup>2</sup> Juan Alsina, *La Inmigración Europea En La República Argentina [Եւրոպական Գաղթականութիւնը Արժանիթինի Հանրապետութեան Մէջ]*, Պուենոս Այրէս, 1898, էջ 96:

<sup>3</sup> Raúl Puigbó, *La Identidad Nacional Argentina Y La Identidad Latinoamericana [Արժանիթիւնն Ազգային Խնդնութիւնը եւ Լատինամերիկեան Խնդնութիւնը]*, Պուենոս Այրէս, 1998, էջ 87:

<sup>4</sup> Միհրան Էքմէքճեան, «Հայ Գաղթականներն Հարաւային Ամերիկայի Մէջ», Բիւզանդիան, 11/24 Յուլիս 1911, էջ 1:

- <sup>5</sup> Dardo Cúneo, "Memoria Sobre Inmigración" [Զեկոյց Գաղթականութեան Մասին], տե՛ս՝ Dardo Cúneo, Julio Mafud, Amalia Sánchez Sívori y Lázaro Schellman, *Inmigración y Nacionalidad [Գաղթականութիւն Եւ Ազգութիւն]*, Պուենոս Այրէս, 1967, էջ 51, 54:
- <sup>6</sup> Puigbó, էջ 100:
- <sup>7</sup> Nélida Boulgourdjian-Toufekian, *Los Armenios En Buenos Aires. La Reconstrucción De La Identidad (1900-1950)* [Հայերը Պուենոս Այրէսի Մէջ. Ինքնութեան Վերակառուցումը (1900-1950)], Պուենոս Այրէս, 1997, էջ 85:
- <sup>8</sup> Estela Val Verde, "Integration and Identity in Argentina: The Lebanese of Tucuman", in Albert Hourani and Nadim Shehadi (eds.), *The Lebanese in the World: A Century of Emigration*, Լոնսոն, 1992, էջ 314; Graciela Swiderskiy Jorge Luis Farjat, *La Inmigración [Ներգաղթը]*, Պուենոս Այրէս, 1999, էջ 103-104:
- <sup>9</sup> Սոլորաս Յ. Թէրզեան, Մաքսներ Եւ Խէմքներ, Հատոր Ա, տպ. «Արարատ», Պուենոս Այրէս, 1961, էջ 11-13:
- <sup>10</sup> Յ. Յ. Թ. [Սոլորաս Յ. Թէրզեան], «Տեսակցութիւն Մը Ա. Ֆերնանտոյի Ոստիկանապետ Խուսթօն Հեքթոր Պարչախնի (sic) Հետ», Արմենիա, 18 Յունուար 1956, էջ 3:
- <sup>11</sup> Narciso Binayan Carmona, *Entre El Pasado Y El Futuro: Los Armenios En La Argentina [Անցեալին Եւ Ապագային Միջեւ. Հայերը Արժանիթինի Մէջ]*, Պուենոս Այրէս, 1996, էջ 68-70:
- <sup>12</sup> Narciso Binayan, *La Colectividad Armenia En La Argentina [Հայ Գաղութը Արժանիթինի Մէջ]*, Պուենոս Այրէս, 1974, էջ 22; Հմմտ.՝ Binayan Carmona, էջ 75, որ «Ռուբինեան» կարդացած է Բարսեղ Էօրչեանի պահած ցանկին մէջ: Ճշդած ենք լսու Սահակ Պաղչեանի (Յ. Պ. Պողոսեան, Հաճընի Ընդհանուր Պատմութիւնը Եւ Շրջակայ Թօգան-Տաղի Հայ Գիւղերը, Լոս Անձելլս, 1942, էջ 794): Էօրչեան միայն Մոլթաֆեանը լիշած է իր յուշերուն մէջ (Նոր Հաճըն Պատմագիրք 1921-1973, խմբ. Հարատ. Հաճնոյ Հայրենակացական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչութեան, Պուենոս Այրէս, 1974, էջ 30):
- <sup>13</sup> Պատմութիւն Անթէպի Հայոց, գլխաւոր խմբագիր Երուանդ Պապայեան, Գ. Հատոր, Հարատարակութիւն Հայ Անթապցիներու Մշակ. Միութեան, Լոս Անձելլս, 1994, էջ 436:
- <sup>14</sup> Narciso Binayan, էջ 22 (Հմմտ.՝ Narciso Binayan Carmona, էջ 75): Սեպտեմբերի ժամանումը նաեւ թուագրուած է Հոկտեմբեր (Ագակիր, «Մահ Այրի Տիկին Մահատեսի Ա. Հապէշեանի», Արմենիա, 16 Հոկտեմբեր, 1947, էջ 3) ու Դեկտեմբեր (Պատմութիւն Անթէպի Հայոց, այլսատասիրեց եւ խմբագրեց՝ Գէորգ Ա. Սարափեան, Հատոր Բ., Հարատարակութիւն Ամերիկարնակ Անթապցիներու Միութեան Միացեալ Նահանգներ, Լոս Անձելլս, 1953, էջ 567):
- <sup>15</sup> Jules Huret, *En Argentine. De Buenos Aires Au Grand Chaco, Փարիզ*, 1911, էջ 51:
- <sup>16</sup> Աշոտ Արծրունի, Տարեցոյց Հար. Ամերիկահայոց, Պուենոս Այրէս, 1943, էջ 12, որ գըրած է 1909: Սակայն, 1910ին է, որ 100 հոգի ժամանած է (Boulgourdjian-Toufekian, էջ 85):
- <sup>17</sup> Juan Alsina, *La Inmigración En El Primer Siglo De La Independencia [Գաղթականութիւնը Անկախութեան Առաջին Դարուն]*, Պուենոս Այրէս, 1910, էջ 209:
- <sup>18</sup> Robert Mirak, *Torn Between Two Lands. Armenians In America 1890 to World War I*, Պոստոն, 1983, էջ 63-67:

- <sup>19</sup> Ignacio Klich, "Criollos and Arabic Speakers in Argentina: An Uneasy Pas de Deux, 1888-1914", *տե՛ս՝* Hourani and Shehadi, *The Lebanese in the World*, էջ 271; Գալիանչ Յակոբեան, «Հայերի Գաղթը ԱՄՆ», *Հրաբր Հասարակական Գիտութիւնների*, թիւ 12 (528), Դեկտեմբեր, 1986, էջ 43:
- <sup>20</sup> Կ. Պատօ (Պապոյեան), «Հայը Պուենոս Այրէսի Մէջ», *Ազատամարտ*, 16/29 Մայիս 1912, էջ 1:
- <sup>21</sup> Víctor Mirelman, *Jewish Buenos Aires, 1890-1930. In Search Of An Identity*, *Տիգրոյթ*, 1990, էջ 37:
- <sup>22</sup> Յ. Երէցեան, «Հին Յուշատեսրէս», *Հայոցնիք*, Յունիս 1937, էջ 93:
- <sup>23</sup> Յ. Պարգև [Պարգևեան], «Հայ Կեղրոնը Եւ Գաղութը», *Հայ Կեդրոն*, Նոյեմբեր 1933, էջ 8; Binayan, էջ 18; Հմմտ.՝ Binayan Carmona, էջ 75: *Արձարանին մասին*, *տե՛ս՝* Héctor I. Cohen Isjaquí, "El Café De La Calle 25 De Mayo", *Todo Es Historia*, noviembre de 1992, էջ 97:
- <sup>24</sup> Mirelman, էջ 36:
- <sup>25</sup> Huret, էջ 92:
- <sup>26</sup> James Scobie, *Buenos Aires. Plaza to Suburb, 1870-1910*, Նիւ Եռք, 1975, էջ 268:
- <sup>27</sup> Հետեւելով Արծրունիք (էջ 12), անոնը գրած էինք «Հայ Գաղութային եւ Բարեգործական Լսարանական Միութիւն» (Vartan Matiossian, "La Iglesia Armenia En Buenos Aires (1912-1938): Bosquejo Histórico-Organizacional", *տե՛ս՝* Vartan Matiossian (ed.), *Los Armenios En América Del Sur. Primeras Jornadas De Estudio* [Հայերը Հարաւայն Ամերիկայի Մէջ. Առաջին Գիտաժողով], Պուենոս Այրէս, 1991, էջ 85. ճշգումը՝ Վարդան Մատթէոսեան, «Հայց. Եկեղեցիին Մագումը ու Զարգացումը Պուենոս Այրէսի Մէջ (1912-1938)», Հասկ Հայագիտական Տարեցիք, Է.-Ը. տարի, 1995-1996, Լիբանան 1997, էջ 89):
- <sup>28</sup> Արձանագրութեան տոմար Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, 7 Մայիս 1911; «Օրուան Լուրեր», Կոչնակ, 30 Դեկտեմբեր 1911, էջ 1266; Խակեմատեան Հայկական Բարեգործական Ընդհ. Միութեան, 1906-1931, Ա. Հատոր, Փարիզ, 1935, էջ 406-407:
- <sup>29</sup> Binayan, էջ 25; Հմմտ.՝ Binayan Carmona, էջ 78:
- <sup>30</sup> Այս մասին *տե՛ս՝* Matiossian, "La Iglesia Armenia", էջ 84-86; նոյնի՝ «Հայց. Եկեղեցին», էջ 87-90:
- <sup>31</sup> «Օրուան Լուրեր», Կոչնակ, ԺԱ. տարի, թիւ 29, 22 Յուլիս 1911, էջ 713: Նշուած է նաև 1910 (Kim Hekimian, "Armenian Immigration To Argentina, 1909-1938", *Armenian Review*, Summer 1990, էջ 96):
- <sup>32</sup> Պարգևեան, էջ 8; Binayan, էջ 23; Հմմտ.՝ Binayan Carmona, էջ 76:
- <sup>33</sup> Նորայր Ա. Քէնյ. Տէր Խորէնեան, «Եխս Դարու Պատմական Թռուցիկ Ակնարկ Մշ. Արժանիթինի Հայց. Առաք. Եկեղեցւոյ Հաստատման եւ Զարգացման Վրայ», անտիպ ուսումնասիրութիւն, Պուենոս Այրէս, 1960, էջ 2; Հմմտ.՝ Binayan, էջ 24; Binayan Carmona, էջ 76:
- <sup>34</sup> Հ. Բ. Մ. Մ. Նամակներու Տոմար, նամակ Յովհաննէս Արք. Արշարունիի, 21 Յունուար 1912: Հաս Պատրիարքարանի պատասխանին, քահանան «լոկ ապրուստի Համար» մեկնած էր (Արձանագրութեան Տոմար, 30 Յունիս 1912):
- <sup>35</sup> Նոյն, 15, 22 եւ 29 Յունուար 1912; Հմմտ.՝ Hekimian, էջ 97; *տե՛ս նաև՝* Արծրունի, էջ 72-73:

- <sup>36</sup> Նամակներու Տոմար, նամակ Եկեղեցասիրաց Հնկերութեան Արժէնթինի Հայոց, անթուակիր; Հմմտ՝ Արձանագրութեան Տոմար, 12 Փետրուար 1912:
- <sup>37</sup> Jorge Abecian, “Origen De La Iglesia Armenia”[Հայ Եկեղեցւոյ Մագումը], Արաքս, Հոկտեմբեր 1962, էջ 39; տե՛ս՝ Պապոյեան, 1912, էջ 1.
- <sup>38</sup> Արծրունի, էջ 14: 1912-1918ի չորս ատենապետերէն Միքայէլ Հապէշեանը եւ Գրիգոր Սովկարեանը միայն ժամօթ են (Abecian, էջ 40):
- <sup>39</sup> Հայկ Մուկովեան, «Պուենո Ալբէսի Գաղութի Նախապատմականը», Հայ Կերպոն, Ցունուար 1933, էջ 3 («Պուենո Առաջնորդարանը»). «40 տարի առաջ 50 հայ կար Արժանիքնի մէջ», Ազդակ, 9 Փետրուար 1952, էջ 3: Ըստ Մոնթէվիտէոյի Հոգեւոր Հովին Ներսէս վրդ՝ Տօլապէնանի, (...) ասոնք Հիս. Ամերիկայի առաջնորդէն անոր ինքնուրինը հաստատէ վերջ պատօնի կը կանչեն (...). (Հայաստանի Հանրապետութեան Պատմութեան Պետական Կերպոնական Արխիւ (ՀՀ ՊՊԿԱ), ֆ. 409, ց. 1, գ. 3777, Նամակ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին, 11 Հոկտեմբեր 1933), ինչ որ բոլորովին անհիմն է: Զեւականօրէն Հիւսիսային Ամերիկայի թեմին պատկանող Պուենոս Ալբէսր միայն 1914ին կազ հաստատած է անոր հետ, ինչ որ նաեւ հետեւանք էր թեմի քառոսային վրճակին՝ 1906-1913 շրջանին:
- <sup>40</sup> Մ. Կ., «Աստուր Ջնդանեան», Արմենիա, 24 Մեպտեմբեր 1932, էջ 1: Ապրիլ 30, 1912ին ՀՅԴ Արեւմտեան Բիւրօն Հիւս. Ամերիկայի Կեղծ. Կոմիտէին կը գրէր, թէ «Պուենո Այլէս Հաւարած Կարզ Մը Ընկերմեր Կազմած Են Կոմիտ ՄԵ» (մէջթերումը տե՛ս՝ Գէրոգ Տօնապետեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Ամերիկայի Մէջ, Բ. Հատոր (1910-1923), Պուստոն, 1995, էջ 120):
- <sup>41</sup> Մէջթերումը տե՛ս՝ «Պ. Ալբէսի Հայկական Գաղութը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը», Արմենիա, 27 Ցունուար 1970, էջ 1:
- <sup>42</sup> Ապրիլ-Դեկտեմբեր 1912 թուագրումը (Carlos Hassassian, “Los Primeros Años Del Tashnagtsutiún En Sudamérica” [Դաշնակցութեան Առաջին Տարիները Հարաւային Ամերիկայի Մէջ], Արմենիա, բացարիկ, Նոյեմբեր 1990, էջ 10) անճիշտ է, քանի որ այս գործունէութիւնը նշուած է Դեկտեմբերի առաջին ատենագրութենէն ետք: Իսկ ակումբին Լերմա 561 տեղադրումը (Binayan, էջ 118, Հմմտ. Binayan Carmona, էջ 236) փաստական հիմք չունի:
- <sup>43</sup> Ստեփան Շխըրտմեան, «Ինչպէս Հիմնուեցաւ Առաջին Հայ Թերթը Հարաւային Ամերիկայի Մէջ», Շարժում, 16 Դեկտեմբեր 1961, էջ 4; Binayan, էջ 121; Հմմտ.՝ Binayan Carmona, էջ 237: 1914 թուագրումը (Արծրունի, էջ 15) անճիշտ է:
- <sup>44</sup> Նոր Համըն Պատմագիրք, էջ 29:
- <sup>45</sup> Արձանագրութեան Տոմար, 31 Օգոստոս 1912:
- <sup>46</sup> Նոյն, 26 Հոկտեմբեր եւ 2 Դեկտեմբեր 1912: Հմմտ.՝ Արծրունի, էջ 73-74; Hekimian, էջ 9:
- <sup>47</sup> Արձանագրութեան Տոմար, 16 Նոյեմբեր 1912:
- <sup>48</sup> Նոյն, 28 Դեկտեմբեր 1912, 4 եւ 25 Ցունուար 1913:
- <sup>49</sup> Մ. Թոփչեան, «Ընկ. Յարութիւն Թահթաճեանի Կեանքն ու Գործունէութիւնը», Արմենիա, 11 Մայիս 1934, էջ 2 (անցագրի մը լրսանկարչական պատճէնը տե՛ս՝ Margaret Tellalian Kyrkostas, Armenia: Memories From My Home, Ասթորիս, 1998, էջ 51): Այս փաստը յայտնի չէ եղած Պինայեանին, որ սակայն նշած է, որ այս գործունէութիւնը յաջողած էր մասամբ չնորհիւ համայնքի արժանթինցի փաստաբանին դիմումներուն (Binayan, էջ 28):

- <sup>50</sup> «Օրուան Լուրեր», Կոչնակ, ԺԱ. տարի, թիւ 29, Յուլիս 22-1911 էջ 713:
- <sup>51</sup> Էքմէքճեան, էջ 1:
- <sup>52</sup> Նամակներու Տոմար, նամակ Յովհաննէս Արք. Արշարունիին, 21 Յունուար 1912:
- <sup>53</sup> Պապոյեան, էջ 1:
- <sup>54</sup> 1914ին էվէրէկցիներու թիւը 35 էր: 1916-1917ին 11 հոգի որպէս կամաւոր մեկնեցան, իսկ 6-7՝ Հիւսիսային Ամերիկա: Մինչեւ 1923, 15-20 հոգի մնացած էր (Ամերս Գրիգորեան եւ Սեղրակ Գարակէօցեան, Յիշառակարան խվէրէկ-Ֆէնէսէի, Փարիզ, 1963, էջ 692):
- <sup>55</sup> Թարգանք Տասնամեակին, Շիքակօ, 1919, էջ 34, 54-56: 1914ին Հարաւային Ամերիկայի մէջ 200 թոմարզացի կար (Թորոս Մատաղնեան, Յուշամատեան Թոմարզացի, Պէտրով, տպ. Կ. Տօնիկեան 1959, էջ 219):
- <sup>56</sup> Զէյթուն Պատմագիրք, Պուենոս Այրէս, 1960, էջ 1132:
- <sup>57</sup> Սարաֆեան, Պատմութիւն Անթէպի, էջ 567. Նոր Հաճըն Պատմագիրք, էջ 31:
- <sup>58</sup> Պօղոսեան, էջ 795:
- <sup>59</sup> Պապոյեան, էջ 1:
- <sup>60</sup> Էքմէքճեան, էջ 1:
- <sup>61</sup> Նոր Հաճըն Պատմագիրք, էջ 29, 31:
- <sup>62</sup> Հմմտ.՝ Boulgourdjian-Toufekian, էջ 115:
- <sup>63</sup> Նոր Հաճըն Պատմագիրք, էջ 33:
- <sup>64</sup> Binayan, էջ 125:
- <sup>65</sup> Հ. Գ. Մոսկովեան, «Պուենոս Այրէսէն», Կոչնակ, 11 Մարտ 1916, էջ 272:
- <sup>66</sup> Hekimian, էջ 98:
- <sup>67</sup> «Պ. Այրէսի Հայկական Գաղութը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը», Արմենիա, 28 Յունուար 1970, էջ 1: Հմմտ.՝ Թոփչեան, «Ընկ. Յարութիւն», էջ 2:
- <sup>68</sup> Արձանագրութեան Տոմար, 21 Մարտ 1914 (ուղղագրութիւնը սրբագրած ենք բազմաթիւ սիսաներուն հետեւանքով, որոնք գրեթէ անհասկնալի կը դարձնեն արձանագրութիւնը):
- <sup>69</sup> Abecian, էջ 40:
- <sup>70</sup> Արձանագրութեան Տոմար, 27 Մայիս 1915:
- <sup>71</sup> Հայկ Մոսկովեան, «Նամակ Պօհնոս Այրէսէն», Կոչնակ, 28 Օգոստոս 1915, էջ 742:
- <sup>72</sup> “Por Las Víctimas De Armenia. Reunión De Armenios” [Հայաստանի Զոհերուն Համար. Հայերու Հաւաք], La Nación, 3 de mayo de 1915, էջ 5; Մոսկովեան, «Նամակ», էջ 743:
- <sup>73</sup> Binayan, էջ 27; Հմմտ.՝ Binayan Carmona, էջ 88:
- <sup>74</sup> Բերդապահ, «Ազգասէրը», Արմենիա, 21 Ապրիլ 1934, էջ 2; Մոսկովեան, «Նամակ», էջ 742:
- <sup>75</sup> Մոսկովեան, «Պուենոս», էջ 271:
- <sup>76</sup> Ս. Թոփչեան, 26 Մայիս 1934, էջ 2, որ սիսալմամբ թուագրած է 1916:
- <sup>77</sup> Մոսկովեան, «Պուենոս», էջ 271:
- <sup>78</sup> Եպիփան-Սիրունի, «Լուրեր Հարաւային Ամերիկայէն», Հայոցնիք, 22 Ապրիլ 1916, էջ 2:
- <sup>79</sup> Արծրունի, էջ 14:
- <sup>80</sup> Սարաֆեան, էջ 567-568:

- <sup>81</sup> Եղր Համըն Պատմագիրք, էջ 34-39; հմտ.՝ Պողոսեան, էջ 795-796,ուր լիշուած են տեղահանութեան ժամանակ Հալէպէն եւ Միացեալ Նահանգներէն Պուենոս Այրէսի Հաճընցիներու դրկուած նամակները: Որոշ քաղուածքներու համար, տե՛ս՝ Binayan, էջ 26-27; հմտ.՝ Binayan Carmona, էջ 88: Այդ անտիպ նամակներուն բնագիրները, դժբախտաբար, որոնք կը պահուէին Պուենոս Այրէսի Հաճնոյ Հայրենակցական Միութեան կողմէ, 1974էն ետք անյայտացած կը թուին ըլլալ:
- <sup>82</sup> Boulgourdjian-Toufeksian, էջ 85; հմտ.՝ Յովհաննէս Քչնյ. Ամիրենց, «Հարաւ. Ամերիկայի Հայ Գաղութը», Հնդարձակ Տարեցոյց Ազգ. Հիւանդանոցի, Պոլիս 1932, էջ 280 (800 հոգի Ա. Աշխարհամարտէն առաջ):
- <sup>83</sup> Boulgourdjian-Toufeksian, էջ 85:
- <sup>84</sup> Հքմէքմեան, էջ 1:
- <sup>85</sup> Պապոյեան, էջ 1:
- <sup>86</sup> Պողոսեան, էջ 795; Արծրունի, էջ 14; Binayan, էջ 64; հմտ.՝ Binayan Carmona, էջ 203:
- <sup>87</sup> «Ազգային Լուրեր», Կոչնակ, 14 Ապրիլ 1914, էջ 166:
- <sup>88</sup> Մոսկովիեան, «Նամակ», էջ 742:
- <sup>89</sup> Մոսկովիեան, «Պուենոս», էջ 272:
- <sup>90</sup> Մոսկովիեան, «Պուենոս Այրէսի Գաղութին», էջ 6; Պարգեւեան, էջ 8:
- <sup>91</sup> Խորով Ներսէսեան, «Հայերը Հարաւային Ամերիկայի Մէջ (ականատեսի պատմութիւններ)», Ճակատամարտ, 22 Յունիս 1922, էջ 2:
- <sup>92</sup> M. Vartan Malcom, *The Armenians In America*, Պոստըն-Շիքակօ, 1919, էջ 67:
- <sup>93</sup> Արծրունի, էջ 16:
- <sup>94</sup> Boulgourdjian-Toufeksian, էջ 85:
- <sup>95</sup> Binayan, էջ 32; հմտ.՝ Binayan Carmona, էջ 95:
- <sup>96</sup> Boulgourdjian-Toufeksian, էջ 85:
- <sup>97</sup> Թոփչեան, 11 Մայիս 1934, էջ 2:
- <sup>98</sup> Այս գործակցութեան 1918 թուագրումը (Արծրունի, էջ 16) վիճելի է: Կուսակցական սովորէն հրապարակուած քաղուածքը անթուակիր է (հմտ.՝ «Պուենոս Այրէսի Հայ Գաղութը» Եւ Զ. Յաշնակցութիւնը), Արմենիա, 30 Յունուար 1970, էջ 1): Պինայեան այս շարժումը վերագրած է Փարիզի Ազգ. Պատուիրակութեան (Binayan Carmona, էջ 91):
- <sup>99</sup> Թոփչեան, 1 Յունիս 1934, էջ 1:
- <sup>100</sup> Արմանագրութեան Տոմար, 28 Յունիս 1916:
- <sup>101</sup> Binayan, էջ 29; հմտ.՝ Binayan Carmona, էջ 93:
- <sup>102</sup> Տէր Խորէնեան, Գէս Դարու, էջ 3; հմտ.՝ Binayan, էջ 27-28:
- <sup>103</sup> Թոփչեան, 26 Մայիս 1934, էջ 2: Ա. Քէօչէկրեան հերքած է վերագրումները եւ փափաք յայտնած՝ «չեզոք մարմնի մը առջեւ» վկայելու («Նամակ Խմբագրութեան», Արմենիա, 24 Յունիս 1934, էջ 2), ինչ որ չէ եղած:
- <sup>104</sup> Արմանագրութեան Տոմար, 28 Յունիս 1916:
- <sup>105</sup> Նոյն, 16 Յուլիս 1916:
- <sup>106</sup> Նոյն, 30 Յուլիս 1916:
- <sup>107</sup> Նոյն, 17 Սեպտեմբեր 1916:
- <sup>108</sup> Թոփչեան, 26 Մայիս 1934, էջ 1:

- <sup>109</sup> Արծրունի, էջ 15; Պարգևեան, էջ 8: Քահանային 1916ին Արարկիր վերադարձը եւ պաշտամունքի դադիցումը (Զաւէն Ա. ՔՀՆ. Արզումանեան, Ազգապատում, Դ. Հատոր, Բ. գիրք (1930-1955), Նիւ Եորք, 1997, էջ 144) անհրմն է:
- <sup>110</sup> Ի. Ա. [Խսրայէլ Արսլան], «Թէ Ի՞նչպէս Մնունդ Առաւ Հ[այաստանեայց] Ա[ռաքելական] Ե[կեղեցւոյ] Հոգաբարձութիւնը», Հայ Կեղրոն, պաշտօնաթերթ Հայաստանեաց Առաքելեան Ծկեղեցւոյ Հոգաբարձութեան, Թ. տարի, Փետրուար 1942, էջ 28; Հմմտ:՝ Արձանագրութեան Տոմար, 4 Օգոստոս 1918: Լստ Թոփչեանի, Քէօշկէրեանի ստեղծած նոր վարչութիւնը Տ. Պաղտասարը իր կողմը գրաւած էր (Թոփչեան, 1 Յունիս 1934, էջ 2), ինչ որ քիչ հաւանական կը թուի:
- <sup>111</sup> Binayan, էջ 28:
- <sup>112</sup> Բ. Էօրէճեան, «Խապրիկներ Պուենոս Այրէսէն», Հայութնիք, 11 Հոկտեմբեր 1918, էջ 1:
- <sup>113</sup> Վարդան Մատթէոսեան, «Պուենոս Այրէսի Հայ Ազգային Միութիւնը (1918-1920)», Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հ. ԺՀ., 1998, էջ 131-152:
- <sup>114</sup> Արձանագրութեան տոմար, 7 Նոյեմբեր 1917:
- <sup>115</sup> Մէջբերումը տե՛ս՝ «Պուենոս Այրէսի Հայ Գաղութը», 28 Յունուար 1970, էջ 1:
- <sup>116</sup> Արձանագրութեան Տոմար, 24 Փետրուար 1918:
- <sup>117</sup> Թոփչեան, 1 Յունիս 1934, էջ 2:
- <sup>118</sup> Արսլան, Փետրուար 1942, էջ 28:
- <sup>119</sup> Արձանագրութեան Տոմար, 8 Մարտ 1918:
- <sup>120</sup> Hekimian, էջ 99: Նշուած է Ապրիլն ալ (Թոփչեան, 9 Յունիս 1934, էջ 2):
- <sup>121</sup> Արձանագրութեան Տոմար, 25 Ապրիլ 1918:
- <sup>122</sup> Նամակներու Տոմար, Նամակ Հայ Ազգային Միութեան, 10 Մայիս 1918; տե՛ս նաեւ՝ Արձանագրութեան Տոմար, 15 Մայիս 1918:
- <sup>123</sup> Արձանագրութեան Տոմար, 5 Յունիս 1918:
- <sup>124</sup> Նամակներու Տոմար, Նամակներ Վեց Միութիւններուն, 22 Յունիս 1918:
- <sup>125</sup> Արձանագրութեան Տոմար, 30 Յունիս 1918:
- <sup>126</sup> Արձանագրութեան Տոմար, 3 Յունիս 1918:
- <sup>127</sup> Արձանագրութեան Տոմար, 17 Յունիս 1918:
- <sup>128</sup> Արձանագրութեան Տոմար, 21 Յունիս 1918:
- <sup>129</sup> «Հայ Գաղթականութիւն», Կոչնակ, 23 Նոյեմբեր 1918, էջ 1822:
- <sup>130</sup> Արսլան, Յունուար 1942, էջ 15:
- <sup>131</sup> «Հայ Գաղթականութիւնը», Կոչնակ, 19 Հոկտեմբեր 1918, էջ 1657; “El Día De Francia. Homenajes Realizados Ayer” [Ֆրանսայի Օրը. Երէկ Կատարուած Մեծարանքներ], La Razón [Մոնթէվիտէօ], 15 de julio de 1918, էջ 2:
- <sup>132</sup> Arthur Beylerian, Les Grandes Puissances, l'Empire Ottoman EtLes Arméniens Dans Les Archives Françaises (1914-1918), Փարիզ, 1983, էջ 308:
- <sup>133</sup> Արծրունի, էջ 265:
- <sup>134</sup> Beylerian, էջ 628:
- <sup>135</sup> “Voluntarios Armenios Para La Guerra” [Հայ Կամաւորներ Պատերազմին Համար], El Diario, 6 de junio de 1918, էջ 9:
- <sup>136</sup> Beylerian, էջ 647:
- <sup>137</sup> Idem, էջ 649:

- <sup>138</sup> Արձանագրութեան Տոմար, 9 Յուլիս 1918; «Հայ Գաղղթականութիւն», էջ 1822: Մեկնումին 1916 թուագրումը (Թոփչեան, 9 Յունիս 1934, էջ 2; Հմմտ՝ Binayan Carmona, էջ 91) սխալ է:
- <sup>139</sup> Արսլան, Փետրուար 1942, էջ 28; Հմմտ՝ Թոփչեան, 16 Յունիս 1934, էջ 2:
- <sup>140</sup> Արձանագրութեան Տոմար, 7 Օգոստոս 1918; Արսլան, Փետրուար 1942, էջ 29:
- <sup>141</sup> Արձանագրութեան Տոմար, 14 Օգոստոս 1918: ՀԲՀՄԴ մասնաճիւղը կը պատասխանէր, թէ քանի որ բոլոր կողմերու ներկայութեամբ Միութիւնը վերակազմուած էր, պիտի բերէր իր մասնակցութիւնը (Նամակներու Տոմար, Նամակ Խորայէլ Արսլանին, 14 Օգոստոս 1918):
- <sup>142</sup> Արձանագրութեան Տոմար, 21 Օգոստոս 1918:
- <sup>143</sup> Ազգիլ թուագրումը (Թոփչեան, 24 Յունիս 1934, էջ 2) սխալ է:
- <sup>144</sup> Մանուկ Համբարձումեան, «Ամերիկահայ Գաղղութը (Վերջին Տասնամեակը)», Հայոթենիք ամսագիր, Յունիս 1923, էջ 69:
- <sup>145</sup> Արսլան, Փետրուար 1942, էջ 29-30:
- <sup>146</sup> Զոյդ նամակները տե՛ս ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 430, գ. 1, գ. 646 (Հրապարակումը՝ Մատթէուսան, «Պուենոս Այրէսի Հայ Ազգային Միութիւնը», էջ 136-137):
- <sup>147</sup> Արսլան, Փետրուար 1942, էջ 30: Արծրունի շփոթած է Թաղական Խորհուրդի վաւերացումը եւ Միութեան ճանաչումը: Ըստ իրեն, Միութիւնը պաշտօնական վաւերացումի դիմում կատարած է: «Արդարադատութեան նախարարութիւնը ներկայացնուած ծրագիր կանոնագիրն մէջ կարգ մը փոփոխութիւններ կ'առաջարկէ, որ կը կատարուին ընդիմանուր անդամական ժողովին մէջ: Ասկէ յետոյ, 1918 Հոկտեմբեր 10ին, վաւերացման պաշտօնական հրամանագիր կը հրատարակոի եւ Պ. Այրէսի գաղութային նարմնին կը ճանցոփ կառավարութեան կողմէ: "Լա Ըղեքթիւստան Ունիշտիսա Արմենիանա" անունը» (Արծրունի, էջ 18); Հմմտ՝ Արգումանեան, Ազգապատում, էջ 144:
- <sup>148</sup> «Տիրունի», Հայ Կեդրոն, Յունուար 1933, էջ 15:
- <sup>149</sup> «Unión Nacional Armenia», La Nación, 7 de noviembre de 1918, էջ 4:
- <sup>150</sup> Արսլան, Մարտ 1942, էջ 40:
- <sup>151</sup> Թոփչեան, 16 Յունիս 1934, էջ 2; Հմմտ՝ Binayan Carmona, էջ 91, որ նախապէս Արսլանեանի մեկնումը թուագրած էր 1916 (Binayan, էջ 27): Ըստ Արսլանի, տարբեր ժուականներու հինգ խումբ մեկնած է (115 հոգի) (Արսլան, Մարտ 1942, էջ 40):
- <sup>152</sup> Արծրունի, էջ 18: ՀՅԴ տոմարը կը նշէ թիւր առանց թուականի («Պուենոս Այրէսի Հայ Գաղղութը», 30 Յունուար 1970, էջ 1): Հարիւր մխուն կամաւորներուն մեկնումը 1917 թուագրումը (Մոսկովեան, «Պուենոս Այրէսի», էջ 6) կասկածելի է:
- <sup>153</sup> Արսլան, Ապրիլ 1942, էջ 55:
- <sup>154</sup> «Պուէնոս-Այրէսի Հայ Գաղղութը», Գոշնակ Հայաստանի, 12 Օգոստոս 1919, էջ 18:
- <sup>155</sup> Binayan Carmona, էջ 95.
- <sup>156</sup> Համբարձումեան, «Ամերիկահայ Գաղղութը», էջ 71-74:
- <sup>157</sup> Տօնապետան, Հ. Թաշնակցութիւնը, էջ 395:
- <sup>158</sup> Արսլան, Ապրիլ 1942, էջ 56:
- <sup>159</sup> «Պուէնոս-Այրէսի Հայ Գաղղութը», էջ 995:
- <sup>160</sup> Թոփչեան, 24 Յունիս 1934, էջ 2 (տարբեթիւր գրուած է 1919):
- <sup>161</sup> «Պուենոս Այրէսի Հայ Գաղղութը», 30 Յունուար 1970, էջ 1:
- <sup>162</sup> Ս. Կոան, «Պատմական Վաւերագրեր», Արմենիա, 17 Յունուար 1955, էջ 2:

<sup>163</sup> Արձանագրութեան Տոմար, 2 Մայիս 1920:

<sup>164</sup> Նոյն, 2 Մայիս եւ 16 Մայիս 1920:

<sup>165</sup> Տե՛ս՝ Վարդան Մատթէոսեան, «Հայաստանի Հանրապետութիւնը Եւ Հարաւալին Ամերիկայի Պետութիւնները», Հայքագեան Հայագիտական Հանդէս, հ. ի., 2000, էջ 242-244:

<sup>166</sup> “Aniversario De La República Armenia. Su Celebración En Quilmes” [Հայկական Հանրապետութեան Տարեղարձ Անոր Տօնախմբումը Քիմէսի Մէջ], *La Prensa*, 31 de mayo de 1920, էջ 11:

<sup>167</sup> Բնագիրը տե՛ս՝ “Carta de la Unión Nacional Armenia de Buenos Aires al Presidente de la Nación, Dr. Hipólito Yrigoyen, Expresándole Su Agradecimiento Por Haber Reconocido A La República De Armenia Como Un Estado Libre E Independiente” [Պուենոս Այրէսի Հայ Ազգային Միութեան Նամակ Ազգին Նախագահ Տոքթ. Իփոլիթօ Իրիկոժէնին, իր Երախտագիտութիւնը Յայտնելով Հայաստանի Հանրապետութեան Որպէս Ազատ Ու Անկախ Պետութիւն Տանաչումին Համար], *Circular Informativa Mensual Del Ministerio De Relaciones Exteriores Y Culto*, junio de 1920, էջ 381: Տե՛ս նաև՝ “Nueva República De Armenia” [Հայաստանի Նոր Հանրապետութիւն], *La Prensa*, 21 de mayo de 1920, էջ 9, ուր յիշուած է նամակը:

<sup>168</sup> Կուան, էջ 2:

<sup>169</sup> «Պուենոս Այրէսի Հայ Գաղութը», 30 Յունիուր 1970, էջ 1:

<sup>170</sup> Binayan, էջ 97: 1919 թուագրումը (Եղիազար Խաչերեան, «Մահ Ընկեր Միսաք Փննկիեանի», Արմենիա, 15 Սեպտեմբեր 1964, էջ 2) սխալ է: Կարապետ Հասասեան այս յանձնախումբին կը վերագրէ Ազգային Միութեան ժամանակաւոր վարչութեան հանգամանքը (Hassessian, էջ 13), ինչ որ անձիշը է:

<sup>171</sup> «Ճռաքաղը» (Կմբագրական), Հայրենիք, 15 Յունիս 1920, էջ 2:

<sup>172</sup> Թոփշեան, 24 Յունիս 1934, էջ 2: Ըստ Պինայեանի, ներկայ եղած է 130 հոգի եւ հաւաքուած՝ 26-185 ֆրանք (Binayan Carmona, էջ 97): Միւս կողմէ, 1920ին այնթապցիներու Օգնութեան Յանձնախումը 3.566 փեսօ դրկեց ԱՄՆի Օգնութեան Յանձնախումըին, Այնթապի հերոսամարտին որպէս օժանդակութիւն (Արարաքեան, էջ 568): 1918ին «Հաճըն» Ընկերութիւնը 4.300 փեսօ դրկած էր Ատանա՝ վերապրողներուն (Պօղոսեան, էջ 796):

<sup>173</sup> 1919 Փետրուարին կազմուած էր Հայ Սահմանադիր Ռամկավար Կուսակցութիւնը («Պուենոս Այրէսի Հայ Գաղութը», 30 Յունիուր 1970, էջ 1), որ 1920 Մարտին յիշուած է Հայ Ազգային Ռամկավար Կուսակցութիւն անունով (Արձանագրութեան Տոմար, 11 Մարտ 1920): Նոյն տարրուան Յուլիսին լուծուած էր, քանի որ ժողովը որոշած էր զայն ներառնել դիւանին մէջ «երբ ի վիճակի ըլլան ներկայացուցիչ դրկեռու» (Արսլան, Ապրիլ 1942, էջ 57):

<sup>174</sup> Արսլան, Ապրիլ 1942, էջ 56-57: Հեքիմեան, սխալմամբ, այս ժողովը 1920 Մարտ թուագրած է (Hekimian, էջ 101):

<sup>175</sup> Կուան, էջ 2:

<sup>176</sup> Կուան, էջ 2:

<sup>177</sup> «Պ. Այրէսի Հայ Գաղութը», 6 Փետրուար 1970, էջ 1:

<sup>178</sup> Արսլան, Մայիս 1942, էջ 74:

<sup>179</sup> Նամակներու Տոմար, նամակ Հայ Ազգ. Միութեան, 29 Ապրիլ 1921:

<sup>180</sup> Արսլան, Մայիս 1942, էջ 74:

- <sup>181</sup> Արձանագրութեան Տոմար Հայ Գաղութային Կեդրոնի, 9 և 30 Մայիս 1923:
- <sup>182</sup> «Պուենոս Այրէսի Հայ Գաղութը», 6 Փետրուար 1970, էջ 1:
- <sup>183</sup> Արձանագրութեան Տոմար, 30 Սեպտեմբեր և 19 Հոկտեմբեր 1923:
- <sup>184</sup> Արձանագրութեան Տոմար Հայ Գաղութային Կեդրոնի, 5 Նոյեմբեր 1923:
- <sup>185</sup> Արժէնթինեան Մամուլ, 16 Դեկտեմբեր 1923, էջ 2:
- <sup>186</sup> «Տիրունի», Հայ Գեղրոն, Յունուար 1933, էջ 15:

## ARMENIANS IN BUENOS AIRES

(1909-1920)

(Summary)

VARTAN MATIOSSIAN

The study is an attempt at reconstructing the settlement of Armenians in Buenos Aires during the 1910s, when the community was actually taking shape. The Daily life of the immigrants forced them to create institutions which would help in their process of adjustment to the new country and also be helpful to their families and birthplaces.

By 1914, the number of Armenians in Buenos Aires was estimated at 2,000. This number dwindled during WWI due to the economic crisis of Argentina, and half of the Armenian population is said to have migrated to the United States or France. Some 150 Armenians also volunteered for the French army and later for the Armenian Legion. Community life came almost to a standstill during the 1916-1917 internal crisis. In 1918, the foundation of the Argentinean branch of the Armenian National Union of America provided motivation for the reunification of the community and pooled quite scarce resources to help the Armenian Cause and the fledgling Republic of Armenia. Another quarrel between partisan and non-partisan members of the Armenian National Union ended with the collapse of this organization by the end of 1920, which opened a new page in the organization of the community.